



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**



Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





ԶԵՆԻԱԹ-ՂԵՆԻԱԹ


ՊԱՏԵՐԱԽԱՂ

ԵՒ

199

ՄԵՌՆԻՄ ԻՐԵՆ ԽՈՍՅԵՐ ԵՄ,

ՎՈՏՎԵ, ՄԵԿ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ,



ՅՈՎԱԿԻՄ ԳԵՂԱՄԵԱՆ.



Ի ԹԵՌԴՈՍԻԱ,

1873 = 0:3թ.

ԶԵՆԻԱԹ-ՂԵՆԻԱԹ,

ՏՐԱՄՄԱ ԶՈՐՍ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ,

ԵԿ

ՄԵԽՆԻՄ ԻՐԵՆ ԽՈՍՅԵԼ ԵՄ,

ՎՕՏՎԻԼ ԶՈՐՍ ԱՐԱՔԴԻՎՈՒԱՎ.



ԶԵՄՆԱԾԹ-ՂԵՄՆԱԾԹ


ԹԱՏԵՐԱԿԱՂ

ԶՈՐԱ ԱՐԱՐՈՒԽՈՎ

ՆՈՒՔԻ ԱԽԼՅԱՅԻ ԱՐՀԵՍՏԱԽՈՐԵՐԻՆ Ի ՀԵՂԻՆԱԿԵՆ

ԳՐԵԱՑ

ՅՈՎԱԿԻՄ ԳԵՂԱՄԵԱՆ.



Ի ԹԵՌԹԱՍԻՍ,

Ի Տպար. Դիցուանցի Վիճ. Նախիչևնի և Պետականից.

1873 = Ամբ.

ամ - ը շը

Дозволено Цензурою. С.-Петербургъ, 2 Октября 1872 г.

ԱՅ Յ. Յ.

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՀԱՄՊԱՐ, թիգիճի, 70 տարեկան .
ԶՄՐՈՒՏ, նորա կինը 60 տարեկան .
ՊՕՏՕ }
ԿՈՏՕ } նոցա որդիքը .
ՄԱՆԱՆ, Պօտոյի կինը .
ԶԱՐՄԱՆ, Կօտոյի կինը .
ՄԿՕ }
ԳՕԴ-ՕՐ } Պօտոյի որդիքը .
ԱՆԱ }
ՊՕՂՈՍ, Համպարի կնքահարը .
ԱԻԷՆ, Համպարի աշկեռտը .

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ .

- Ա. Գործողութիւնը . — Օնալին ասդը մարեցաւ :
Բ. » — Բաժանումն կամ Մնաք բարով :
Գ. » — Վայ անպէս դառնալուն :
Դ. » — Թուառութեան անդունդը :

Անցիր պատահում և Այլցիում .

Ա Եւ Բ Գործողութեան միջոցը 6 ամիս և անցնում .

| | | | | | | |
|--------|---|---|---|----------------|---|---|
| Բ Եւ Գ | » | » | » | $4\frac{1}{2}$ | » | » |
| Գ Եւ Դ | » | » | » | 7 | » | » |



ԱՐԱՐՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ .

Տեսարանը ներկայացնում է Համպարի աղբատիկ տունը ասիական ճաշակով զարդարուած , ուր Զմրուտ նսած « ջերկ » կրմանէ , իսկ Մանան « թեշիկ » կողըք :

ՏԵՍԻԼ Ա.

ԶՄՐՈՒՏ ԵՒ ՄԱՆԱՆ .

ԶՄՐՈՒՏ (ջերկն մանեղով երգում է)

Զիրըզմըն ուժի աստի ,
Զիրըզ պէնէ երէ պասթի ,
Ղափտան , զօնշուտան քէստի ,
Ղուլասսան չիրըզ սէնի .
Եակիլ եակիլ եալլարըմ ,
Տիւկիւնտէքի հալլարըմ
Պիր տա պաշմա կէլմէսին :

ՏԵՍԻԼ Բ.

ԶՄՐՈՒՏ , ՄԱՆԱՆ Եւ ԱԻԷՆ .

ԱԻԷՆ . — (միս եւ շաղամ ձեռին) Խաթուն , ուստաս ըսաց .
թող լաւ շաղկմով եայնիմ էփէ իրիկութան համար :
ԶՄՐՈՒՏ . — Տու հարսին օղուլ (Աւէն միսը տալիս է Մանանին) . աղջի , պզափ հարսին ըսա , թող միսը ջարդէ ,

թնտիրը վառէ, տօր ես իոի ձեռքիս քուլաները
պրծնիմ. ֆչւստանն ա տու մանչուն, թող երթայ
դէօնումը ջուր բերէ (Մանան դուրս է զնում):
Ա.Ի.Ե.Ն. — (առանձին) Աղբուրն ա անքան մարդ կայ օր
տօր լլեմ դառնամ' օրը ցորեկ գըլի, արթղ ուս.
տաս ա թող էրթայ ինծի տօտովէ թէ գէփէշլէ-
միշ գըլիս. (Մանան վչիները բերում, տայիս Աւհն, եւ
նա զնում):

ԶՄՐՈՒՏ. — Թէզմ դառցի ծօ չուշանաս :

ՄԱՆԱՆ. — Տունը պուամ' ջուր չկայ պուտուկը վրայ
դնելու :

ԶՄՐՈՒՏ. — Աղջի, միսը թէ օր շատ է թնթղուցներէն
ցորէկութան թնթղուցում հանէցէք :

ՄԱՆԱՆ. — Փետլիկմ բան է զաթը, անձախ եայնիմ
գըլի, աւ քի Փթէցու ինչզ ջոկենք :

ԶՄՐՈՒՏ. — Է ըպը անասուններս ինչ պիտի ուտեն ցո-
րէկիվան, տունը պանիր ա չունինք ասօր :

ՄԱՆԱՆ. — Քման, հիմի թող ասօր ա ցամաք հաց ու-
տեն, բէրէն վար չի էրթայ :

ԶՄՐՈՒՏ. — Ան Մկօ մանչը գիշերս սքորքար կը, աշես
լու էղաւ :

ՄԱՆԱՆ. — Զէ, ան ա Գօգօրին ա բէքէֆ են, նեօրս
գուս էլան :

ԶՄՐՈՒՏ. — Կէնտ չըլիմ թէ էրթան պաղերը, խէլքէ-
րէն դուս տն զակ զակ մեօյվէնները ուտեն կէնա
չիւընանան :

ՄԱՆԱՆ. — Թէ հմինօք գուսը խաղան կը:

ՏԵՍԻԼ Գ.

ԶՄՐՈՒՏ, ՄԱՆԱՆ եւ ՄԿՕ.

ՄԿՕ. — (Մի կտոր հաց ձեռին) Ապլա, քիչմ պանիր տաս
ինչ գըլի. մէյլին տղաքը բիւթիւնն ա հացէ ըուն
վրայ պանիր ունեն, սալթ իմս ցամաք հաց է :

ՄԱՆԱՆ. — Զարար չունի դառս, անեօնք զէնկին են,
մենք դէրիպիկիտ :

ԶՄՐՈՒՏ. — Զարար չունի մանչս, զարար չունի, իրի-
կուան շաղկմով պօլ եայնի ունինք :

ՄԿՕ. — Հը, հը, հը (լարով դուրս է զնում):

ԶՄՐՈՒՏ. — Աղջի, իսի թէրմաշ բամբակն ա փտած է
ինչ է, հէջ թէլ չի քաշուի, վիրահա կտրտի կը:
ՄԱՆԱՆ. — Աժան առնուած բանը զաթը ասպէս դը-
լի. ահան առած բրդերն ա դէղնած, փտած, գէօրէ
ասա էյրմցու բուրդ է :

ԶՄՐՈՒՏ. — Է չկայ օդուլ, ինչ էնէն, անասուններուս
ձեռքը կարճ է. սէնիաթմ չունին, զօրը տօր իրի-
կուն տօր կէս գիշեր վազէլով հոգէստանը դուրս
գէլլէ կը, անձախ հացի մը վարայ ժմնէցնեն կը...
կէնա Աստուած ան դարսքիւթեկիս էօմը էրկան
էնէ, տիօր մէմ աղաքս առաջ գան... կէնա հա-
զար ըլլի անօր ձեռքը սէնիաթ կայ. սէնիաթ զսմի
ճայիկ աղբուլ է օդուլ. Մէռնիմ իրեն, ան վանքը
էրթլնէրէս ետքը քիչմ օղճանձը ժողվեր է :

ՏԵՍԻԼ Դ.

ԱՌԱՋԻՆՔՆ Եւ ՊՕՏՕ.

ՊՕՏՕ. — (չափամշուսին) Աղջիկ, էրկու հաց բե, գիշերս չեմ կրնայ տուն գայ. եափունձաս ա մէմ բե, ես մէմ էրթամ օարը ջուրը կարեր է, բերեմ օր գիշերս վէրի պլանին պաղչաները պիտի ջրեմ:

ԶՄՐՈՒԾ. — Մէզայ, գիշերս մէ եափունձովմ ինչդ դուսը պիտի պառկիս. ջրերը կապէ ել էկտ տուն :

ՊՕՏՕ. — Հայտէ էղաւ տա դնաց. պաղչանէրուն տիրվլատիքն ա ատպէս կըսեն . . . չէ գիշերը գողնան կը. ես բէքլէյեմ պիտի տօր լուս. խօշ հիմի ատեօր համար համ մէ զուռախչիմ բռնէլու չիմ:

ՄԱՆԱՆ. — (եափունձան եւ հաց տաղով) Իրիկունս շաղկմով եայնի ենք էվէ, գայիր ուաէիր, էտեւ էրթայիր:

ՊՕՏՕ. — Ի՞նչ, հարըս միս է զրկէ:

ՄԱՆԱՆ. — Համ:

ԶՄՐՈՒԾ. — Աղջի, չես կրնայ տղիս մէ քէպլպցում հանե:

ՊՕՏՕ. — Համ համ, աղջի, աշէ պիլէքիմ մէ երկու խաղմ հանես:

ՄԱՆԱՆ. — Ի՞նչ կսես, խանում մարիկ, լաւ էտիդին ալ ինչ մնայ կը օր :

ՊՕՏՕ. — Համ, հիմի ինծի համար օր էղաւ, կէնա չիքն ընկաք :

ՄԱՆԱՆ. — Քա քէզի համարս վեօրն է, էմէկ կէփուի, իրիկուան թօփլամիշ էղէք կէրէք :

ՊՕՏՕ. — Կէնա ան իրենն է. չի ըլլի, ես չեմ կրնայ տուն գայ, համկնաս կը, շնէրուն աղ տուողներ շամտ, բիւթիւնն ա աչքերը վրաս են անկե օր սուճութենս ձեռքէս խլեն. մէյլցցիք ա զաթը մահանի կաշեն. Պարապորդենց մանչը անօրը մատէ ի խառնե թէ ինքը և մանէթով կէնէ:

ՄԱՆԱՆ. — Բման, կէնէ կէնէ, թող երթայ էնէ, հիմի դուն օր օխտը մանէթ կառնես, չեմ աշե, տունդ ու տեղդ շէնլէմիշ կէնէս:

ԶՄՐՈՒԾ. — Աղջի, ինչ կայներ ես շան պէս հաշես կը. է լաւ ան ալ օր չըլլի էտեւ:

ՄԱՆԱՆ. — Բման, ան չէղաւ թող հիմի ուրիշ գործ էնէ:

ՊՕՏՕ. — Է Աստուածդ. ես իսի հէրսիս վախտը մի կայնի զանտաղ զանտաղ գուս տայ. գու թէ օր կրնաս բե հացիս հետ քիչը զաթղ դի. ես վախտին էրթամ:

ՄԱՆԱՆ. — Ի՞նչ պիտի գնեմ, չեմ աշե բպվներդ բնազօնով լիքը, բարիներդ ելեր գովնէրէն ու էրգէստնէն թափի կը:

ՊՕՏՕ. — Բման հիմի դլօխոդ քարը. մնաս բարով քա. (գնում է):

ԶՄՐՈՒԾ. — Էրթաս բարով օղուլ:

ՏԵՍԻԼ Ե.

ԶՄՐՈՒՏԸ, ՄԱՆԱՆ Եւ ԶԱՐՄԱՆ.

ԶԱՐՄԱՆ. — (Մանամին ականջին փափառում է):

ՄԱՆԱՆ. — Խանում մարդկի, նէրըս կըսէ թնտիրը վառեր է, գնչ միսը ձիկ:

ԶՄՐՈՒՏԸ. — (ոժի կանգնելով Զարմանին) Աշկերտը ջուրը բերեց:

ԶԱՐՄԱՆ. — (զրոխը ցնցելով Այնի նշան կանէ, եւ Զմրուտ գնում է) Խանում ապլա, տագրա ինչի հէրսուտեր էր:

ՄԱՆԱՆ. — Հման չխոեմ. ըսաց մըսէն քէպըղցում հանե, ըսի քիչ է տէյին, փոցըլօտաւ գնաց. տուն նես բէրէլու սրան օր գայ՝ օրալի չնն ըլլի, հըմը տունը բանմ տէմնէն չտէմնէն, անձախ զափտրմիշ էնէլու կաշեն:

ԶԱՐՄԱՆ. — Հման, խանում ապլա, հետը զըթնա մի էրթայ, էտեւ ան ա տղբօրը պէս գըլլի. ալ նէ տանը խէր կունէնայ նէ օղլուշաղին. մէռնիմ Աստըծու աչիցը, հօրս տունն իքէն կուշտ փորով ոէհէթ բրդուճմ հաց կուտէն, հարս է կայ չէկայ բոբոլա. կան կրակնէրուն մէջ ընկայ. իրենք իրենց տղին խօսք չեն կրնայ հասկցնե, արթղ իմ հողիս են կպե . . . Խանում ապլա, գիտես գէղին շալ էնթէրիս իրեք օր է օր տարեր է, տահա չէ բերէ:

ՄԱՆԱՆ. — Քա ձունը գլխուտ, ինչի տուիր. ան կէնա տարաւ եա ոէհին դրեց, եա թը չէ՝ իսումարի տուեց. քա հիմի ինչ ջուհապ պիտի տաս կէսուրոջս:

ԶԱՐՄԱՆ. — Ես ա շուարեր մնացեր եմ. քա խօշ կապելու խէլառ չէի օր վերցնէի տայի. ան օրն օր րաղիկք գնացինք՝ էկէր մնտկէս տարեր է. քանի օր է տուն ա չիգայ օր ձեռքն ու վեօտքն ըյնիմ, պէլքի ետ բերել տամ:

ՄԱՆԱՆ. — Հա, ան հիմի անեօր տկէն մտաւ վրայէն էլաւ. դուն աս ըսա թէ կէսուրս ու կէրսարս իմանան ինչ վայ պիտի տան գլխուտ. քա լաւ ինչը մնտուկդ բաց էիր թողե:

ԶԱՐՄԱՆ. — Քա թէրմաշ մնայ, Փրէնկին սախտուեր է. կողպըլի կը օր մարդ կողպէ. իլլէ գող զսմի օր անէն ըլլի, եզն էրգէցէն հանեն կը:

ՄԱՆԱՆ. — Քա աղջի ըման, դուն ա ինչ ծանտր բեաղդ ունիս էղէ, մէմ մէ օրըմ ինչ գըլլի քուկ ա էրէսդ մէմ ինստումըմ գար. թիւ ըման ինչ անինսաֆ գըլլի էղէ իսի պազի էրիկ մարդ զսմի. ըման կէնա տագրդ լաւ է. գուհանամ շուքրեմ:

ԶԱՐՄԱՆ. — Օ ան անեօր կիսուն չափ օր ըլլիր, ալ ես ինչ գուզէի աշխրքին էրէսը:

ՄԱՆԱՆ. — Քա մուր է ուրիշնէրուն կնկտեօցը պէս ա չենք. նէ բէրան բանանք կը, նէ մէ բանմ գուզենք. ախօր ասօրս Աստծու խաթեր մէ կրծլակյում պիլէ բէրած չեն. ամիսն եա 15 օրն անգամմ մէ բաղնեօց փարամ կուտան, մէ բռկմ հաց կուտեցնեն տէյի քմէրէս ու բէրննէրէս բէրեն կը. քու տղատ կէնա պղտիկ է, մէմ կաշես իմեօնցս վրաները գլխները էտէթի ջինկէնի տղաք գլմանին:

ԶԱՐՄԱՆ. — Դօրթմէ խանում ապլա, մէմ տղեօցը տակի մինտարնէրուն շէլթէները փոխէ, էտէթի քրքրեր թափին կը:

ՄԱՆԱՆ. — Ազջի ինչպի փոխեմ, ան օրը ըսի մէ թօփմ խամ կտաւ բե տէյի, անպէս բան բացեց գլխուս օրքիչ մնաց սալ մէյլին կնկտիքը գլխուս թօփ էնէր, ալ արթղ ամօթուս սքլէցայ:

ԶԱՐՄԱՆ. — Քա ինչդ ա մարդ մէղերէ. խէղճին առածը ըշտը ետք առաջ օխտը մանէթ ամսըկան, անեօր ա զ մանէթը պարտքին սէպէն կը, մնացածն ըշտը անձախ ալրի փարայ ժմնէցնէ կը:

ՄԱՆԱՆ. — Հման չէին կրնայ պահէ, թող մեր մեղքից տակը չմտնէին. մէ փեօրմ հաց հօրէրուս տունն ա դանէինք կը, ալ ասեօնց լակոտնէրուն դէրան ա ինչ էր:

ԶԱՐՄԱՆ. — Հման ատ ըսա ու ուրիշ բան մի ըսե, խանում ապլա. ըման աշխրքին բանին ա մարդ խելք չի կրնայ հասցնե. ես զաթը գիտէի, մեր մէյլին կնկտիքը զրցէին կը տագէրոջդ համար թէ խումարպազ է. հըմը ինծի վեջլ հարցուց թէ ատ մանչուն կառնես թէ չէ. թէրմաշ մնայ մեր քաղքին էտէթը. ազջիկ օլանը էտէթի մեօյվի պէս բոնեն ծախեն կը. ինչքան անանան մեր բէմուրատ հարսին լացի էրէրացի թէ հօրէս գօղտուցիկ մօրս իմաց տու թէ ես ատ մանչուն չեմ առնե, չէլաւ մօրս չըսաց թէ գեօրէ վախէնայ կը, մարս թիթիզ կնիկ է:

ԶՄՐՈՒՏ. — (դրսից) Ազջի, ազջի, մէմդուս էկէք, խաչը կաթը կոտրաւ, պտկները թնտիր թափաւ (հարսները գնում են):

ՏԵՍԻԼ Զ.

ՄԿՕ, ԳՕԳՈՐ Էւ ԱՆՆԱ. (Խեւներից նրանց բերանը մտիկ տաղով):

ՄԿՕ. — (Տանձը խածելով) Գօգօր գիտես թէ օր քեօփէկ օղիկ պազպանչին քիչմա ուշ վրայ համնիր ես նէնէղիներէն շատ քաղէի կը:

ԳՕԳՈՐ. — Կէցի Մկօ, ես անեօր տուն էրթալու վախըթը գիտեմ, էրթանք կէնա թոցնենք:

ՄԿՕ. — Ծօ չէ օր մէզի տէսաւ, ան հիմի գուռը կողպէ կը:

ԳՕԳՈՐ. — Դուն հէջ տաեօր համար տէրտ մի էնէ. չէփոնէրէն ատլամիշ կէնէնք:

ԱՆՆԱ. — (Մկօյին) Ի՞նց գլուխ, մէ տանծմա ինծի տաս:

ՄԿՕ. — Տիա Գօգօրէն ուզէ, ան շատ ունի:

ԳՕԳՈՐ. — Հա՛ հրամանք ես. մեծ ծառին վրայ էլլոր գոն չէիր:

ՄԿՕ. — (Աննային) Թող գայիր գուն ա ժողվէիր:

ԱՆՆԱ. — Ես ինցի ծառին վրան էլլեմ:

ՄԿՕ. — Թող գայիր ծառին տակը թափածները ժողվէիր:

ԱՆՆԱ. — Ասէ կէրթամ անայիս կըսեմ կը:

ՄԿՕ. — Տէ աշէ Աննաջան, չէ գու խանում ազջիկ ես:

ԱՆՆԱ. — Հա ցեմ ցեմ, կէ սթամ կոսեմ կը :

ԳՕԳՈԲ. — (մի պանտայ տաղով Աննային) Ահան Սննաջան քէզի, քէզի պէս մէ պզուն տանձմ :

ԱՆՆԱ. — Հա ըստ աս պանտայ է, տանձ ցէ :

ՄԿՕ. — Տէ ձունը գլխուտ, թնչը պանտայ է. ատ մըզ րիկ տանձ է (2 հատ ել ինքն է տալի). ահան էրկու հատա : (Գյխալոր եւ ժանադիմ երեւում է Կօսօն):

ՄԿՕ Եւ ԳՕԳՈԲ. — Էմիս էկաւ, հայտէ փախչինք. — (գնում են):

ՏԵՍԻԼ Ե.

ԿՕՏՕ Եւ ՍՆՆԱ.

ԿՕՏՕ. — Աննա, մամո ու հարս ապլաներդ ուր տեղ են:

ԱՆՆԱ. — Ասխանան են (պանտաները ուտեղով):

ԿՕՏՕ. — Աննաջան, ատ թնչ կուտես, ինծի ա չես տայ աչիւս :

ԱՆՆԱ. — Ահան (մեկ հատ տալիս է):

ԿՕՏՕ. — (կրսկով) Մէկ մա չես տայ Աննաջան :

ԱՆՆԱ. — Էտեւ ինծի մէ հատմ մնայ կը :

ԿՕՏՕ. — Զարար չունի, ըպը դուն ա օր պզտիկ ես (խորմ է):

ԱՆՆԱ. — Հը, հը, հը (տալիս է):

ԿՕՏՕ. — (ետ է տալի) Ահան ահան, կէնա շան ձէնդ օրթ լախ մի ձկե. (Աննան առնեղով գնում է):

ԿՕՏՕ. — (այս կողմն այն կողմ մտիկ տաղով) Ան հիմի սըն-տուկը կողպած գըլլի ։ ախ գիտենայի թէ մեծ հարսը իրեն մնտկին բանլիքը որ պատղունն է գրե... անեօր ջուպովէն 15 մանէթ կաժէ. հըլլը ես 20-ի տեղ ա կուտամ թսիկի մէջ ։ . . . (աշխանին կողմն է գնում) կէցի ուր է ըպը աշխանան չեն ։ . . . տահալաւ եա ։ . . . եա սուրբ կարապետ, մէմ ինի շուն-շանօրդոցմէնէ հոգիս ազատեմ ասօր (գնում է եւ փարխանը առնեղով թեմի վրեն է գալիս) հըլլթ 3 մանէթ կաժէ ։ . . . կէնա բան է ։ . . . (Ճողովրեան) աշէցէք, խապար չտաք թէ ես առայ, հօրէրուտ գանկին մէռնիմ. (վազում է դուրս):

ՏԵՍԻԼ Ը.

ԶԱՐՄԱՆ (մինակ).

ԶԱՐՄԱՆ. — (վագելով տում է գալի) Քա' ուր է աստեղ մարդ. թնչ խէլքէն վեր դուս տուեց ան աղջիկը :

ՏԵՍԻԼ Թ.

ԶԱՐՄԱՆ Եւ ՄԱՆԱՆ.

ՄԱՆԱՆ. — Քա' աղջի, ան Աննան ըսաց, տագրս տօւն է էկէ, հըճպ շալ էնթէրիտ բէրթց :

ԶԱՐՄԱՆ. — Քա' ինծի ա ըսաց. հըմը ուր է աստեղ մարդ. չար մեզի խաբեց ան գետինը մաածը :

ՏԱՐԱՆԴԻ. — Հման չէ դռւն ա աղջի, վեօր օր խաբած էր:
ԶՈՒՄԱՆ. — Քա' րպր մւր է:

ՄԱՆԱԿՆ. — 'Քա՛ աղջի չըլլի՛ թէ իմ մնտկէս բանմ
հանէ ու էրթալ. (զնում և այլեռ):

ԶԱՐՄՎԱՆ. — Հը ձունը գլխուտ, հըմը էկաւ ու առաւ
թէզմա տարաւ. (Մահեան տունի կայի):

ՄԱՆԱՆ. — Քա՛ աղջի, փարխաճր չկայ տուն։

ԶԱՐՄԱՆ. — Հօրթմէ. (Ցեղեաւն խփելով) ՎՌԵ ՃՈՒԾ
ԳՐԻՄՈՒԹ:

ՄԱՆԱԿ. — Վալլահա . . . ան էկաւ առաւ ու փախաւ :
ԶԱՐՄԱՆ. — Վայ, վայ, վայ :

ՄԱՆԱՆ. — Քա ըսլը հիմի ինչքնենք:
ԶՈՐՄԱՆ. — Կէսուրացիս բանքը, պիէքի խանութը խա-

պար էնէ կէրսարոջս :
ՄԱՆԱՆ.— Ըման ան էնթիառին ա բնէ ճճեռւչէ պնենք :

ԶԱՐՄԱՆ. — Բայան Առաջուած, աս ինչ կրակն եմ լնիկ,

ՄԱՆԱՆ. — Ըման աղջի, տը մէմ դուն ա շատ մի եայ-
դարան կօխէզնէ . . . :

ԶԱՐՄԱՆ. — Քան քեշքէ օտպվնէրս կոտրիք, գուս չեւ-
լէինք:

ՏԵՍԱԿ Ճ

ՄԱՆԱՆ, ԶԱՐՄԱՆ Եւ ԶՄՐՈՒԻՑ (Անհային բերկա բնակած):

ԶՄՐՈՒՏԸ. — Աղջի, ան շան լակոտները կէնա աշես վեծը
պազէրէն աս պանտաները ժողվեր են բերեր զակ
զակ անասունիս առուեր են (համբուրկով). ը՛, մէռ
նիմ անընիտ, անառ ռւտէ իտի կարմիր թշներդ:

ՄԱՆԱՆ. — Քա խանում մարիկ

ՏԵՍԻԼ ԺԱ

ԶՄՐՈՒՏ, ՄԱՆԱՆ, ԶՄՐՄՅԱՆ, ՀԱՄՊՎԱՐ եւ ԱՆՆԱ.

ՀԱՄՊՈԲ. — (սիմալով զայխ և) Է՛, լ՛, ը՛. աղջի, ասօր
կենա ցաւս բերտէմերիրէ թէվրէմիշ էզաւ (հատում է)
հէջ հալ չունիմ. (հարսներուն) օզուլ, մէմ գնացէք
եաթաղս ձկցցէք, գամ պառկիմ. ալ վօտքի վրայ
կայնէլու թաղատ չկայ վրաս (հարսները զնում են).
աղջի Զբրուտ, ասօրուան պէս գէշ հէջ էպած չէի,
լեզուս բէրնիս մէջ չորնայ կը . . . պատկիմ կը . . .
բէրանս լէվլոթայ կը . . . ճավներս էտէթի զընկը
զընկը դոզան կը . . . խելքո պտուառի կը . . . աչուը-
ներս մթընտէ կը . . . գիտես թէ մայսւան քրաբնիքը
վրաս կոխեր է :

ԶՄՐՈՒՑ. — (ՏՐՆՐԴՈՒԵԼՈՎ) Հման Սատուած ողորմած է, լաւ գըլլիս, դէ բտ մէ էնէ . քիչմ շէքէր նէնէյով չայմ էփէինք՝ տեռք առաք խմէիր :

ՀԱՄՊԱՐ. — Զէ օղուլ չէ, չայ մայ փարայ չի էնէ . ես տահա հէջ ասպէս էզած չէի . ես գիտեմ, մէռնիմ կը . . . մէռնիլո ա չեմ հոգայ, կնիկ, հըմը տղաքս տապէս էրէսի վրայ մնան կը . ձէռքէրը սէնիաթմ չկայ . . . իրենք չօլուխ չօճուղի տէր . . . քաղքներո նեղ, իրենք քիչմ չոփըսըզ, իլլէ ան Կոտո մանչը . . . տղաքը շատ . . . ձեռք վերցնող մը չունին . . . թեւտաշ մը չունին, իրարու հետ չունին . . . աշխարհքը փոխուերէ . ամօթն ու հայան, սէրն ու միաբանութենը վերցեր է, մեծ պլզտիկ ճանչել չկայ . փարայ չկայ, գործ չկայ . . . առ ուտուր չկայ . . . թաժա թաժա ծախսէրու մէյտան բացուին կը . քէսիփէրութիւն չկայ . . . հիմիկուան մարդիկը անճախ իրարու հացերը ձեռքէրէն իւլն . . . իրարու հեօր փորեն . . . իրարու պակասութանը վրայ խնտան . . . իրարու չար ճամբներ սորվեցնեն . . . իրարու անունն ու ապու ու գետնէ գետին զարնեն . . . (Ղաղաղին եւ վշաղից ձայնով): Քառասունն ատօրի իրիկուան, տիօր կէս դիշեր մէջքս բէջքս կոտրելով՝ լաւ գէշ բրդուճմ հաց տուն բէրէի կը . առաեց ետեւ (ձեռնատարած) Սատուած ինքը համնի անեօնց աձեր ա եօմտըտին . . . (Ամնային համբուրելով) Սատուած զօրացնէ եափրում, Սատուած մէջ շնորհաց պահէ . . .

Զմրուտ օղուլ, ես չկրցայ տղեօցս սէնիաթմ սորվեցնե, ինչ ըսեմ. իրենց մեղքը իրենց ճիտը, չսորվան . հէջ չէ գուն ըսան, թող իրենք իրենց տղեօցը սորվեցնեն . . . հիմիկուան վախիթս առանց սէնիաթի չիկրնայ ապրի անպէս մարդը . « Զէնիաթ-զէնիաթ » օղուլ. զրկէ մէմ մարդմ զրկէ, աէրտէրին կանչել տու, գայ ճաշակ տայ . աշխարհք է, վեծլ գիտէ, էօլումը ինսընին համար է . օղուլ, տղեօցը էտեւն ա մէ մարդմ զրկէիր գային. (ԽՏԻ կանգնելով) ես կէրթամ պառկիմ կը . . . վեծլ գիտէ, պէլքի տահա տեղէս վեր չիրցայ ելլել . . . (հազում հ) ը՛, ը՛, ը՛ . (ձեռնատարած) ինքը ձէզի օդնական ըլլի օղուլ . . . (Զմրուտին կորինում եւ հազում) ը՛, ը՛, ը՛, ը՛:

ԶՄՐՈՒՑ. — Մարիկ Սատուածածին, մեր իսի նեղ հատաղին, հէջ չէ իսի էիթիարը մեր գլխուն վրայէն չպակսի . . . էրթանք, էրթանք, Սատուած ողորմած է . . . ես էրթամ շէքէր գանեմ քիչմ չայմ խմես, լաւ գըլլիս :

ՀԱՄՊԱՐ. — (Ղաղաղին եւ վշաղից) Եավրուլարմ . . . վախ հըճալ ինչզ պիտի ըլլէնայ վէրջէրդ . . . հըճալ ինչնի պիտի գուք ձեր օղլուշազը պահէք. « Զէնիաթ-զէնիաթ » Եավրուլարմ. զէնիաթ-զէնիաթ (հազարով հեռանում է կամաց կամաց):



ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Տեսառամբ Համպարի տամը, բողոքովիճ աղմատ կերպով
զարդարուած :

ՏԵՍԻԼ Ա.

ՊՕՂՈՍ Եւ ԶՄՐՈՒՏ.

ՊՕՂՈՍ. — Սանամար, հայ թէ սանահարս մէռաւ համ.
տէր լուսաւորէ հոգին :

ԶՄՐՈՒՏ. — Հա կնքահար ճան, ահան թամամ' ն ամիս
գըսի կը վախճանիլ :

ՊՕՂՈՍ. — Ե փալէ սանահարտիքս ինչ կէնեն, լաւ են:

ԶՄՐՈՒՏ. — Սանահարտեօցդ համար հէջ մի հարցնե
զուրբան :

ՊՕՂՈՍ. — Ինչ, իոշ բէքէ փութեն բանմ' չունին :

ԶՄՐՈՒՏ. — Փառք Սատծու, բէքէ փութեն չունին,
հըմը սաղութիւններն ա ըշար ան գէօրէ . քիչմ
իրարու հետ չունին :

ՊՕՂՈՍ. — Ինչի մարս, զօնա էրիկ մարդ են, էրկուսն
ա չօլուխ չօճուղի տէր. փառք Սատծոյ, միջները
խորթ ու մօրի չկայ, ալ ասաեղ իրարու հետ չու
նենալու ինչ կայ օր :

ՏԵՍԻԼ Բ.

ՊՕՂՈՍ, ԶՄՐՈՒՏ Եւ ՄԱՆԱՆ (երեսն ծածուկ զայիս եւ ողի
և բաւագա անում Պողոսիմ).

ԶՄՐՈՒՏ. — Հրամմէ կնքահար :

ՊՕՂՈՍ. — (առնելով) Սանամար, Սատուած հրամմանքիդ
տղեօցդ վրայ մենծ պահէ . Տէր լուսաւորէ սանա-
հօրս ա հոգուն, Սատուած մանկութեան մեղքը է-
րէսը չպարնէ . (Մանամին) սանամար ջան, քէզի շատ
ունենամ. ապրին որդիքդ (խմում ե, եւ Մանան բա-
ժակը առնում ե՝ ձեռիլ համբուրելով):

ԶՄՐՈՒՏ. — Սնուշ ըլլի, կնքահար ջան :

ՊՕՂՈՍ. — Ապրին որդիքդ սանամար ջան. (Մանան
գնում ե.) սանամար ջան, ջանմ գուն ա շատ ես փո-
խուե . քանի տարի է որ ես քեզի չեմ տեսնե,
և տարի անձախ գըղի, հըմը մազերգ էտէթի
ճերմկեր են :

ԶՄՐՈՒՏ. — Այս կնքահար ջան, դէրտ ու դէսէվէթ
զամի մարդուս թէղ կէ խթիարցնեն հարս . մէկ թա-
րափէն ըշար սանահօրդ անպէս ըլլիւր իմ մեղացէս,
մէկալ թարափէն տղեօցս ըշար ասպէս էրէսի վրայ
մնալը, ալ ես ինչ գիտեմ հարս . . . :

ՊՕՂՈՍ. — Կէցի հըլը սանամար, սանահարտիքս հէջ
ինչ գործ կէնեն :

ԶՄՐՈՒՏ. — Իրենց համար, զուրբան, գործմ սէնիաթմ
չունին . քանի օր ան սազ էր՝ ըշար քիչ քիչ աղ

կրէր կը, քիչ քիչ անոնք կրէին կը, լաւ գէշ եօլա կէրթայինք. ան մէռաւ իմ մեղացէս, տղաքս խույզորէցան. օրն անդամ իրարու հետ կռիւ, զալմազալ . . .

ՊՕՂՈՍ. — (զլուխը շարժելով) Ծը՛, ծը՛, ծը՛. է լաւ ինչի, ինչ ունին իրարու հետ փայ էնէլու. խէթբով ըլլին լաւ չէ. ինչի սէր միաբանութեն չունենան, անեօնք էրկու աղբարն օր իրարու կռնակ կռնըկի տան, սարէրը զրջեն կը . . .

ԶՄՐՈՒՑ. — Ես ա, զորբան, շատ կըսեմ հըմը, անկան էնողը վնջիւ . . . կօտոս պղտիկուց խումարի էր տալիշ էլե, տահա տիօր հիմի առ մուլսմարող սէվուցէն վազ չի գայ. պազի պազի պազէրու էրես կառնէ, վաստկածն ա տանի խումարի կուտայ. ան ա հէրիք չէ, պազի ա անէն հարսին շէհէրը գողնայ տանի ծախէ խումարի կուտայ. Պօտոս Աստընու ամանաթ ըլլի, լաւ տղայ է. լաւ տղայ է հըմը, իսի ձեռքն օր մէ մշտական գործմ չունի ոչ . . . Պազի պազի սուճութեն կէնէ, ըրդուռ ի՞իւն կէնէ, ամէն բանի համնի կը հըմը, չիտես մեր քաղաքը նեղ տշխարհ. զ, 6—7 մանէթ անձախ ձեռքը գոյնի կը ամիսը. ան ա մէխոսիւմս պարտքէրուն տայ թէ, ապքան մանտրուխոշոր անասուն պահէ. Ան կօտոս մանչը քանի քանի անդամ օրէրով շաբթներով օղլուշաղը ձից ասեօր վրան, ինքը գնաց սիւրիթմիւշ էրաւ, ասդին սիւրիթմիշ էրաւ, անդին վաստկածն ա նստաւ կէրաւ, խումարի

տուեց, կէնա դափս դարտակ էլաւ էկաւ. ասեօր ա արթղ հոգուն հասաւ, ըռնեց կնիկն ու տղան ձեռքը տուեց ճամբեց. գնացին գեօրէ իրենց համար պաշզա տուն էղան. ես ա ըշտը մնձ հարսիս ու 3 թոռնէրուս հետ սալթ ասոր էրեսը կաշենք. թէրմաշ մնայ, ուր է, քաղաք է օր մարդ կրնընայ ձեռք վլօտք թէփրէմիշ էնէ:

ՊՕՂՈՍ. — Սանամար ջան, շիտակ է, քաղքներս նէնի բան մը չէ հըմը, եամի շատ մեղաւորն ա մէնք ենք. **ԶՄՐՈՒՑ.** — Քա գուրբան եմ քեղի. մէնք ինչ մեղք ունինք օր ամէն բան աստեղ թանկ ու կրակ է. ամսըկան էրկու վութ' էրկու վութ' ու կէս տլուր վիրահա կէրթայ, վութը 14—15 շահի անձախ կուտան, ան ա խամ ալուր. էրզիւրիւմ օրը 40—50 վարով մարդ իրեն օղլու շազին հետ կէջնմիշ գըւլիր. աստեղ օրը 6 շահի անձախ կօդտէ օրը, հըլը վատի ա վարայ չենք տայ. անասունս ինքը կէրթայ մեօշէցէն բէրէ կը կիրակի օրերը.

ՊՕՂՈՍ. — Սանամար, ատ բոլորը մէ հիսապ է. էրզիւրում վարան քիչ էր, թանկ էր, ուտելիք խըմէլիքը աժան էր. աստեղ ուտելիքը խմէլիքը թանկ է նէ, վարան երզիւրումի վրայ շատ աժան է. բիւթիւնն ա մէ հիսապ է. գուն առ ըստ թէ մնք խպտիսէն մեր գործը սաղլամ չենք բռնե, տղեօցս ձեռքը սէնիսաթմ կայ չկայ, աներս բրդուճմ հաց կայ չկայ, վիաներս գլխներս կայ չկայ, հէչ չենք աշե, ըռնենք խարձի մարսաֆնէրու տակ մանինք

կը . պղտիկ պղտիկ տղաքս նշանենք կարգենք կը ,
բսելով թէ հէջ մարդ անօթութենէ չի մէռնի ,
Աստուած մէզի ստեղծերէ , չի կորցնէ . տղաքս կար-
գենք կը , անէրուս մէջ ամէն տարի մէ ջանմ կա-
ռէնայ կը ; անեօնք ա ըշտը ան գեօրէ մէծնան կը .
կէնա անպէս 16—17 տարէկան գըլլին չեն բլի ,
անեօնց ա կարգենք կը , թոռնէր կունենանք , ու-
տող թափաներս շատանան կը , պարտքերս տիօր
բկերս համնի կը . մէմ չենք մտածե թէ աշխարհք
է , հիւընտութիւն կայ , նեղ օրի ռաստ գալ կայ ,
Էօլիմ կայ , մէ էրկու փարայ չենք կրնայ ետ ձգե
օր մէզմէն էտեւ չօլուխ չօճուղներս անով կտորմ
հաց ուտեն , գանկերս ու կողերս վեր վեր չձկեն .
ալ արթղ տղայ ու էքսիկէթէկ՝ վօրմնն էրթան ,
վօր չուրն ըյնին . աս , աս , աս մունտառ էտէթ-
ները սալթ մեր քաղաքնէ , ուրիշ տեղ չկայ , ուրիշ
հէջ մէ տեղմ ես աս անտէրութիւնը , աս բանին
տակն ու վրան՝ ետքն ու յառաջը չմտածելը ես
չտէսայ . ահան քանի տարի է ես գսերը պտըտուիմ
կը . շիտակ է , անոնց մէջն ալ աղքաներ դէրիպի-
կիսներ կան , հըմը շատը իրենց խէլքէն է . իրենց
չափն ու ասլիճանը չեն ճանչե , գլխնէրէն վեր
ծախսէրու ձեռք զարնան կը , դէրիպիկիտանան կը :
Զանմ ինչ ալ օր ըլլի՝ իսի ձեռքերը դործմ սէ-
նիաթմ ետ թէ չէ շատէ քչէ ուսում ունին եա ,
լաւ գէշ կէնա եօլա կէրթան . Զանմ ինչի հէ-
ռուն կէրթանք , տիա ըշտը Զոկերը , օր իսի մեր

Շուրղուտցոց պէս եարի քաղքցի եարի գեղացի են ,
խէլքի ուսումի քաղաքավարութան սրան օր գայ
եանի բան մը չեն , հըմը ամէնէն քէովիպը կէնա
2—3 հաղար մանէթ սէքի իրեն համար փարայ ու-
նի . անեօնք մէզի պէս թէզ կարգեն կը իրենց տը-
ղաքը , հըմը տիօր կարգեները տղաքը վիրահա-
դուս ու նես զրկեն կը , ուրիշին դուռը խզմէթ է-
նել կուտան . հարուստ աղքատ , թէթեւ դործէրու
դնեն կը տղաքը . նէյիսէ իսի տիօր մէմ ջուրը
հարզը չձկեն չեն կարգե . ըշտը անեօնք ա մէզի
պէս մարգիկ են ջանմ :

ԶՄՐՈՒՏ. — Կէցի հըլը կնքահար , ատ ատեօնք հայ են
թէ ուրիշ միլէթ :

ՊՕՂՈՍ. — Հա՛ ջանմ հայ են , իսկ մէզի պէս լուսա-
ւորչական հայ են , էմէմիսթանու ասդիսւ կէչէն
հին նախիջեւան ու Ագուլիս կէնան կը :

ԶՄՐՈՒՏ. — Ատ զմը պազի պազի աս տէղերն ա կու-
գան մուրան կը՝ ան Ասուխնէրէն են :

ՊՕՂՈՍ. — Զէ սանամար չէ , անեօնք Ասորի չեն , հայ
են , մէզի պէս Գրիգոր Լուսաւորչին թոռնէրն են .
շիտակ է , անեօնց լեզուն մեր լեզուին պէս չէ հըմը ,
իրենք իսկ հայ են :

ԶՄՐՈՒՏ. — Մէզայ , ատ ինչդ հայ են օր լեզուները մեր
լեզուն պէս չէ :

ՊՕՂՈՍ. — Անեօնց լեզուն թէրզմ իսի մեր հծծէվա-
րին պէս է . ջանմ հըլը ատ Զոկերն ա մնան , տիա
ըշտը մեր աչքին առաջը , մեր հին քաղքի եաչու-

տէք, տեղի ա գայ չենք հաւնի, մարդու տեղ ա չենք գնե, հըմը ես ու իմ Աստուած՝ մէզնէն շատ խէլացի են. կաշես ինչզ պղտիկուց տղեօցը վարայ վարտկէլու զէյտէները սորվէցնեն կը. տղաքը քանի պղտիկ են՝ մէյլէնէրուն մէջ թել, ասեղ, մատնոց, հաւկիթ ծախեն կը. քիչմ տահա մեծան, արթղ գըյնին գէղերը չարչութեն կէնեն. կէնա մեծան, արթղ առուտուրի պաշայեն կը, կամաց կամաց հա, հա, հա, հա մէկ քանի քորէկ սէրմիի տէր մարդ դառնան կը ամէն մէկը. է մեր վօրին աղան ասպէս է. աս ինչ է, սիւրիւ սիւրիւ մէյլէնէրը տղոցմով լիքը, բանէրուն ու գործէրուն անունն ինչ. խումար խաղալ, վէդ խաղալ, զօրը տիօր իրիկուն զէյֆէնէրուն տներուն քեօշէստանը, չայէրուն քէնէրները սիւրիւթմիշ էնել, բորլիկ չպլախ տօթին ու արէդըկին ակը տապկտել մէկ մէկ սեւ արապ դառնալ, առողջութիւնները պիլէ կորցնել, գիւղէլմ չաները պիլէ սախտել:

(Դրսից ձայն. Սմինտրի, սմինտրի, կայի սմինտրի, թիթօ քաքէքաթ սմինտրի)

ՊՕՂԱԾ. — Տիա աշէ, մատմ ջնուտ տղաք են, ջուխամ քորէկիմ լազուտ կառնեն, կէփեն, հատը չորէկիմ ծախեն կը, ճակտէ ճակտ քէր կէնեն:

ԶՄՐՈՒՏ. — Առ շիտակ է հարըս, տիա մեր Մկօն ու Գօգօրն ա գեօրէ ուսոթա կէրթան, մէկը գէմուրչութան, մէկալը մութափութան, հըմը շարաթը էրկու օր կէրթան՝ 4 օր չեն էրթայ, սէքի թէ օրը

մէ մահանովմ վախչին կը ուստնէրէն, գըյնին պաղերը ասդին անդին. հարերն ա մէմ չի կըրնայ խելքը գլոխը ժողովէ օր, մէմ չի կընայ ատըկի օր, մէմ տանի ուսթանէրուն քովը սաստել ծեծել տայ:

ՊՕՂԱԾ. — Զանմ մարըս, խօշ սալթ տղաքն ա մէղաւոր չեն. մէ քէրէմ ըշտը մեր մէջը էտէթ է էղե ըշտը, ալ տարին տասուէրկու ամիս կէրթայ. տղայ են, հըլպէթ կաշեն օր իրենց թայտաշները կէնեն, իրենք ալ արթղ անսնց ույմէշ գուգան. « Էշը իշուն քով կապես, եա անսը խույէն կառնէ եա թույէն ». մէ մարդու էրկու մարդու տղաքը լաւ ըլլէնալով՝ խօշ սաղ քաղքին տղաքը լաւ չեն ըլլի. դուն ըսէ, Աստուած մէ ողորմութենըմ էնէ, իսի մեր տները մեր տղաքը մէ զէյտէի մը դրուի. թը չէ՝ ասպէս մնալով օրէց օր զէրիպիկիտնէրուն, ֆախր-ֆուխտրին համբանքը երթալով շատնայ կը: Քաղաքներս նեղ է կըսենք, քէր վաստակ չկայ կըսենք. է ըպը ինչի աղաքս առեր նստեր ենք. անոնք ա մէզի ոլէս տղէտ, անքան, հացի կարօտ թողնենք կը. որ թող էրթան՝ փառք Աստիւ՛ ուրիշ լան շէն աշխեքնէր շատ կան, թող էրթան գլխնէրը քարէ քար, պատէ պատ զարնեն, ըյնին էլլեն, մարդ տէսնեն, աշխարհք տէսնեն, զէյտէ զանսն տէսնեն, խելք ուսում սորվին, իրենց համար բրդունմ հաց ճարեն. « Անանըն աշի թանտրն պաշի » ըսելով ու տղաքս առնելով՝ նստելով՝ մենք

մեր ձեռքովը անոնց գերեզման փորենք կը վէ մարըս . . .

ԶՄՐՈՒՏ. — Հման, հարըս, մարդուս քանի օր տղաքը չորս բոլորն են, կէնա մարդուն համար մէ ֆէռէ-հութեն մը է . վայ ձունը գլխուս քա՛, մարդ ինչ ըսէ ու տղաքը վերցնէ զէրիպ տեղ զրկէ . չէ օր ցաւ կայ, հիւընանալ կայ, անոնց վեծլ պիտի հաց տայ, ջուր տայ, Ասածու խաթեր էրեմները աշողը պիլէ չի ըլլի:

ՊՈՂՈՍ. — Սէքի քսվերս օր նստած են կապրինք. աս ա ապրուստ է օր սէքի մենք կէնենք. աս ա կեանք է օր մենք կանցնենք. տղաքս օր հիւընդնան կը, Աստծու խաթեր՝ վ՞ր հէքիմը կանցնէք կը, վ՞ր ցաւէրուն օրինաւոր իլլէն կէնենք. ըշտը Աստուծոյ ապովը վար ձգենք կը. է աստեղ ա ան Աստուածն է անտեղ՝ ա, ամէն տեղ Աստուած մարդու էօմտը-տին համնի կը. մերը սալթ ան է թէ մեր օղլու-շաղին համար բրդուճմ ցամաք հաց հարենք, ու-տենք խմենք պառկինք, ուտենք խմենք պառկինք, սէքի թէ մենք սալթ ուտէլու, խմէլու, պառկելու համար ենք աշխարհք էկե. աս ա գեօրէ աշխարհք վայլէլ է. մէմ գուս էլլինք աշենք թէ հէրքէշ ինչդ աշխարհքը վայլէ կը. մենք եա մեր օղլուշաղն ապիտի ըսենք թէ եանի աշխարհք ենք էկե ու կէրթանք. կէլորին տա, գեօրտուխ տա, կետախ:

ԶՄՐՈՒՏ. — Է կնքահար ջան: ատոնց օր կաշես՝ մենք ըիւթիւն ըիւթիւնէ կորած ենք. ուրիշներուն էք-

սիկէթէկնէրուն մեղացը տակն ա մտնենք կը, ալ արթղ տիօր մէռնէլուս օրերս անոնց մէղքէրուն տակը տրամնք հա տքանք:

ՊՈՂՈՍ. — Հիմի թէ օր իմ ձեռքս իսի նալճութենը չըլլիր, ես ինչով իմ 11 ջան օղլուշաղս պահէի պիտի. առամ ինչ կէնեմ կէնեմ, գուս կէրթամ, ասդին գըյնիմ, անդին գըյնիմ, օղլուշաղիս հէշ մէ օրմ անօթի չեմ թալնե. մանչէրս ա ըշտը շատէ քչէ վարժառունը կարգան կը. զէնիաթ-զէ-նիաթ. զէնիաթին պէս լաւ բան կայ օր աշխրքին էրհուր:

ԶՄՐՈՒՏ. — Ատ շիտակ է հարըս, զէնիաթին պէս լաւ բան չկայ հէշ. զէնիաթ-զէնիաթ :

ՊՈՂՈՍ. — (ոսի կանգնենով) Է արթղ շատ գէվէղութեն էրի. մնաս բարով սանամար. մի ճճկուհի. մէծ է Աստուած, ումուտգ Աստծումէնէ մի կարե. ես մէմ կէրթամ Կոտո սանահօրս ա տէսնիմ կը, խօ. սէցնեմ կը. ո՞ր մէյլէն կէնայ կը:

ԶՄՐՈՒՏ. — Հա՛, զուրբան հա՛, արեւուտ զաքաթ, աշէ, պիլէքիմ գլոխը մէմ խելքմ դնես. պիլէքի քէզ-նէն ամնչէ, խօսքէդ գուս չէլլէ. նէ ես նէ աղբա-րը իրենմէնէ հէշ բան չենք ուզե. հէշ չէ՝ ինի ինդ հարովն ումէկ ու ճար. մատղին ինպէս էրէ-սի վրայ չձկէ. Հին քաղաքը ջվթնէրուն սրան կէ-նայ կը. տունն ա խօսէս փրիլիկ տունմ է:

ՊՈՂՈՍ. — Աշեմ աշեմ. . . Աստուած խելք ու շնորհք տայ (զնում է):

ԶՄՐՈՒՑ. — Բման, ինչ շատ նստաւ իսի մարդն ա.
թէ հմինօք կուշտն անօթուն մանոր բրդէ կը. փորը
կշտացուցեր, էկեր մէ քէրէմ լախտուն է տալ-
միշ էզէ, ալ չիսէ թէ իմ փորո անօթութենէս
վեր վեր կէնէ. (կանչում է) աղջի Մանան, աղջի, տղաքը
տահա չէկան. բէրէք մէ բրդուձմ հաց ուտենք.
անօթի մէռանք:

ՄՅԱՆԱՆ. — (դրակց) Եկան խանում մարիկ, էկան, ահան
բէրէմ կը.

ՏԵՍԻԼ Գ.

ԶՄՐՈՒՑ, ՄԿՕ, ԳՕԳՕՐ, ՍՆՆԱ. Եւ ՄԱՆԱՆ:

(Մանան հացը տեխուրով բերում դնում է երեխաներուն առաջ,
մօրշպայում էլ ջուր. երեխայիր ամյագաբար ուտում են):

ԶՄՐՈՒՑ. — Աղջի, բախին ո՞ր գրկցինմէնէ առար:

ՄԱՆԱՆ. — Կծծինք չունէին, Ոզորմածենցմէնէ
առայ: (Չմրուտ լոիկ աղօքելով ախում է ուտել): Քա՛ ա-
հան խի հացը քէզի համար թրջեր եմ, առ կա-
կուղ կակուղ կե:

ԶՄՐՈՒՑ. — (հացը առնում ծելրան վրայ և դժուարութեամբ
ուտում է, սկսկ սկսկ ջուր խմելով) Թէրմաշ մնայ, բե-
րանս ա առկայ մնացեր է օր:

ՄԿՕ. — Ապլա, աս հէչ բան չունիմք ուտէլու:

ՄԱՆԱՆ. — Է ըպը աս նէմէթը ինչ է:

ԳՕԳՕՐ. — Հա՛ ըպը խաբէցիր թէ ապլաս ճիվիլ պա-
նիր պիտի բէրէ:

ՄԱՆԱՆ. — Պիտի բէրէր հըմը, ձեռքը փարայ չկայ
էզէ:

ՄԿՕ. — Հա՛ աս ինչ է. ամէն օր ցամաք հաց ցամաք
հաց:

ԳՕԳՕՐ. — Համ առ գարի հաց:

ԶՄՐՈՒՑ. — Բման օվուլ, նազ ու տուզ միք էնէ. հացին
հրեշտկները սուրփին գլոխը կայներ են. էտեւ
գլխնէ բուգ զարնեն, առ ա ձէռքէտ կառնեն:

ԱՆԱՆ. — Ապլա, Թրափ ապլան օր էրէկ քիչմ պանիր
տուեց՝ պարտէցմաւ օր:

ՄԱՆԱՆ. — Սապաղտանս չկէրա՞ք:

ԳՕԳՕՐ. — Խօշ բիրէտի չկէրանք:

ՄԱՆԱՆ. — Փառլիկմ բան մնաց, ան ա հօրդ փայն է.
ՄԿՕ եւ ԳՕԳՕՐ. — Հա՛ ըպը մենք ա գուզենք:

ԱՆԱՆ. — Ապլա, քիչմ իսի բրդիս տաս ինչ գըմի:
ՄԿՕ եւ ԳՕԳՕՐ. — Ապլա ջան առլաւ, առ ինչ գըմի:

ՄԱՆԱՆ. — (չարացած) Տէ չուն էլութիր կիրկն օր
նստէր ցամաք հաց կատէ, ձեր չօսքիւթեն վար
չի էրթայ, կիտի բէմըն գրպանէր:

ՏԵՍԻԼ Դ.

ԱՌԱՋԻՆՔՆ ԷԼ ՊՕՏՕ.

ՄԿՕ ԷԼ ԳՐԳՈՐ. — Տիա աղաս էկաւ. ապլա բեմ մէտեղ ուտենք:

ՄԱՆԱՆ. — Քա գրօղի խէզդածներ, զաթը է զածն ինչ է օր համ դուք ուտէք համ ան (զյսներին խփում է):

ՊՕՏՕ. — Ի՞նչ է աղջի, ինչի տղոցը զահնես կը:

ՄԱՆԱՆ. — Քա՛ Թրափին տուած պանրէն քիչմ քէզի համար պահէր եմ տէյի, հիմի աս ծակաչուըները գուզեն օր իրենց չօռ բկէրը կոխեն:

ՊՕՏՕ. — Տը բեմ բեմ իրենց տուր, ես ցամաք հաց կուտեմ (Մանան մի կտր պանիր բերելով բամենում է ամենին):

ԶՄՐՈՒՏ. — Հման, ես չեմ ուզե, տու, թող տղաքս ու տէն (տաշիս և Ամհային, բայց Միօ եւ Գօգօր ուզում են խել նրա ձեռից):

ՊՕՏՕ. — (իւր բաժինը նրանց տաղով) Ահան ահան, տը մէք իւլե աղջկանը ձեռ բէն:

ՄԱՆԱՆ. — Քա՛ լին կէնա փրփրեցաք, կիտի բէմ մուրատներ:

ԶՄՐՈՒՏ. — Պոտո օղուլ, Թիւթսիւ փուլիին բանը ինչդ էրիր:

ՊՕՏՕ. — Ի՞նչդ պիտր էնէմ. շուարեր մնացեր եմ. նեօրըս սպուշչիկը ռաստ էկաւ տէսէթնիկներով, ըսաց, թէ օր սապազտան չքէրես տէփութատին օտան, բռնեմ քեզի նապազտը գնել կուտամ, տանըդ շէհերն ալ ծախէնք, փարան կառնենք:

ՄԱՆԱՆ. — Վայ վայ, ըպր Բնչ պիտի էնենք:

ԶՄՐՈՒՏ. — Տը հիմի թող քանի մի օր ետք առնեն. աս խօշ սարին գլոխը չենք. զապիթ չկայ աստեղ, ատ վեծով է օր:

ՄԱՆԱՆ. — Խանում մարիկ, էրթամ խրիստ Թրափին անտուկը տանիմ գնեմ. (ուզում է զնալ):

ԶՄՐՈՒՏ. — Աղջի, տեղդ նստէ վար, աշեմ վեծով կըր նայ գայ իմ տունս ու տեղս գրե. Բնչ ա պիտի վեր գրեն. թէ օր մէ բանս ա գտան, թող տանին հօրէրուն գանկը գնեն:

ՊՕՏՕ. — Քա ահան թամամ ամիս ու կէս է, մարդուն տոլանտրմիշ կէնեմ: Կէնա լաւ մարդ էր օր ասքան ա բէքլէյեց. անօր տեղը ուրիշ մէկմ ըսիր, հիմի շատունց ես նապազտները չիւրիւթմիշ էի էղե. աս թագաւորի փարա է, մարդուն մէ աչքը լալով, մէ աչքը խնտալով բռնեն կառնեն, խապար ես:

ՄԱՆԱՆ. — Քա էլէյիսէ ես էրթամ խրիստ պահեմ. (ուզում է զնալ):

ՊՕՏՕ. — (բոնելով) Տը նստէ ջանմ, նստէ տշենք. Հացս ուտեմ, աշեմ էրթամ, ընկերմ եմ ճարե օր Պուռ ճում էրթանք բանինք. տանհինդ օրուան քէսիմ ենք էրե. առ գլխէն ա ծ մանէթ տայ պիտի, կառնեմ Թիւթսիւ փուլին կուտամ:

ՄԱՆԱՆ. — Հիմի 18 օրուան համար Պուռճում պիտի էրթաս:

ՊՕՏՕ. — Ի՞նչ էնէմ, օղուլ. աստեղ գործ չկայ. էր-

Թամ՝ աշենք . կըսեն անտեղ պաշխա գործ ա ճա-
րուի կը :

ՄԱՆԱՆ. — Քա՛ հիմի թը պիտի էրթաս :

ՊՕՏՈ. — էդլան ստագտան :

ՄԱՆԱՆ. — Քա՛ լաւ, ըպը տունն օր ալուր չունինք :

ՊՕՏՈ. — Կէս փութ առօր կառնեմ, էտեւ ես քէզի
անտից փառայ զրկեմ կը . քիչ քիչ դոէն կէրէք,
տօր դալո :

ԶՄՐՈՒՏ. — Առ Պօրճմ է բնչղ է, մւրտեղ է . շատ
հէռմւ է :

ՊՕՏՈ. — Շատ հէռու չէ քա՛ . եայտն պէլքի մէ օր-
ւանմ՝ հասնինք :

ՄԿՈ. — Ազա, հետգ մէզի անտից պանիր բէրես կը :

ՊՕՏՈ. — Աշենք, օղուլ, աշենք . դուք ուստանէրէտ
միք փախչի :

ԳՕԳՈԲ. — Աղբար, աս բնչ է, նէ միս կառնես նէ պա-
նիր (նիւ յաշելով վհատեալ ձեռի բրդումը վար կղնէ):

ԱՆԱՆ. — (լալազին) Ապլա, վեօրս ցաւեցաւ :

ՄԱՆԱՆ. — Ե՛ շատ հէրար՝ անտից է . տը հէրէք է,
հէրէք . հէրէք ուտես (հացը ձեռից առնում է):

ԱՆԱՆ. — (հացը յարշելով մօրը ձեռից) Հա՛, տահա անօթի
եմ . հացը լէզի է, անտի վեօրս ցաւի կը :

ՊՕՏՈ. — Ինչի լաւ հացը անտառնին ձեռքէն խլես
կը . թող թող ուտէ :

ՄԱՆԱՆ. — Լաւ իրիկուան էտեւ բնչ պիտի ուտեն :

ՊՕՏՈ. — (վհատեալ արտով) Ես իրիկութան համար փոէն
հաց բէրեմ կը :

ՄԱՆԱՆ. — (սղայոց) Էլէյիսէ էլէք էլէք, քիչմ ա իշ-
տահներդ իրիկութան պահէցէք . աղատ իրիկուան
փոխ սօմին բէրէ պիտի :

ԱՆԱՆ. — Ապլա, ինծի կէս սօմին կուտաս :

ՄԿՈ. — Հա՛, ատ շատ չի ըլլի :

ԳՕԳՈԲ. — Էտեւ մէզի բնչ մնայ կը :

ՄԱՆԱՆ. — Աման տէ հէրիք լվատաք . էլէք աչիցս
դիմացէս չքվէցէք . (սղայը զնում են, միմեանց նշա-
նացի սպանալով):

ԶՄՐՈՒՏ. — Աղջի, մէ պուտմ ա ջուր տու, իսի բըր-
դունը բկիս կայնաւ, վար չի էրթայ :

ՊՕՏՈ. — (մօրշպան Մանանին տաղով) Աղջի, մօրս ջուր
տու (մանան ջուր տաղով սեղանը հաւաքում է . Զմրուտ խա-
յակնուելով՝ լոիկ «Հայր մեր և ե ատում»):

ԶՄՐՈՒՏ. — Փառք քեզ Աստուած, գուհանամ շուք-
րեմ . (Մանանին ետելից) աղջի, աղջի, ջէյրէս տանը
օրթան տար, հազըր էրէ, գամ հէչ ինի ձէռքիս
քուլանէրը պրծնիմ :

ՄԱՆԱՆ. — (դրսից) Քա՛ հազըր է, հազըր է . (կամաց կա-
մաց զնում է Զմրուտ) կէնա ինի բէմմուրատ հաւը տեղ
չէ նստե . աշես կէնա ում բակը գնաց ածեց :

ԶՄՐՈՒՏ. — Տը գընը օղուլ գընը, մէ գրկցնէրուն
բունկլոցները աշե :

ՊՕՏՈ. — (քաղծալից) Օտացդ գուանը մէռնիմ Աստուած
ջան, գու ինծի մէ իլլէճմ էնէս, հէչ չէ՝ Պուճում
մէ գործմ գտնէի, տանս մէկ էրկու ամսուան բնա-
դիսնը հէչ չէ աէմնէի, գուի ջէնէմ : Աս բնչ է

իմ քաշածու . գիշերները ոչ քուն ունիմ ոչ դադարում . զօբը տիօ՛ր իրիկուն ասդին վազվըռտէլով հոդիս գէլլէ կը . առածս եա մէ ապասիմ է , եա թէ չէ՝ հինգ շահի . տղոցս վրան օր կաշեմ , չիկէրս կտոր կտոր գըլլի կը . անասուննէրուս օրը մէ անգամմ խաքելով՝ թէ ձէղի զաթզ բէրեմ կը , ալ ամօթուս էրեսները պիլէ չեմ կրնայ աշե... էխթիար մարս ցամաք հացը կառնէ , ծամէ ծամէ՝ չի կրնայ կուլ տայ . . . հարսն անպէս բոբլիկ , վրան գլուխը բաց , բաղնոց փարամ պիլէ չեմ կըրնայ տայ խէղճին . աղտին ու օջլին մէջ կորեր է . ես ա օրմ կուշտ , օրմ անօթի . հալվներս ա ըշտը (ցոյց և տայիս զգեսները) տէմիք կը . . . Ա՛խ , Սատուած ջան , հըճալ Բնչղ պիտի ըլլի իմ հալս . . . Ա՛խ , հարիկ ջան , հոգիտ տուած սահաթիտ ըսած խօսքերդը բիւթիւնն ա էլաւ . . . աշան ըշտը քու սիրական Պոտոտ ա սեւ ու մութ օրի է հանդիպե . իրեն ու օղլուշաղին անծին վրան շուարեր մնացեր է . . . ախ հարիկ ջան , դու քաշուար պրծար , ինծի աս ըուբուական կրակնէրուն մէջ թողիր ու մուտսըզ , չ , ը (լաց և լինում) ումէկ ու ճար . աղքարս ա անպէս թողեց գնաց . հիմի ա նէ իրեն անծին՝ նէ իրեն օղլուշաղին խէր ունի . քանի աները կէրթամ , հացին տօլապը կաշեմ , չիկէրս կտոր բրդուճ գըլլի , զափաս դառնայ կը . . . (բարձրագոյ աղաղական և լաղով) Վախ վախ , հըճալ մաս էր գրուած մեր օձիսին ճակտին . . . (լուրին) Ական կամացուկ Մանակ) :

ՏԵՍԻԼ Ե.

ՄԱՆԱՆ Եւ ՊՕՅՈ.

ՄԱՆԱՆ . — (Պօյոյի աչերը դիտելով) Թամ Բնչ կէնես :
ՊՕՅՈ. — (մեկուսի աչերը սրբելով) Հէջ , քէղի կաշէի , գայիր՝ ըսէի օր գուրալըներուս ծակերը մէմ լլես , իրիկունս հազր էնես . ես մէմ էրթամ ընկերս գըտնեմ (զնում է հանդար յայլերով) :

ՏԵՍԻԼ Զ.

ՄԱՆԱՆ , մինակ :

ՄԱՆԱՆ . — (փոյր միջոց ետելից դիտեկն զի՞նի) Թէհմինօք գուլար . ինծի տէսաւ , պարտիկ գուլ էրթայ պիտի , ով գիտէ Բնչղ գըլլի , Բնչղ չի ըլլի . . . Անասուններս աստեղ էրէսի վրայ մնան պիտի . . . Ամէն սահաթ էրէսէս կախ պիտի ըյնին կերակրի , զաթզի համար . . . Ի՞նչղ էնեմ , ողորմած Սատուած , չթողնեմ էրթլու . լաւ գէշ՝ ըշտը օրական ցամաք հացի մը փարայ ալ է հասցնէ կը . . . էրթայ անտեղ զուէն դատումքէն քրտնի , մսի , հիւընտիայ . Էտեւ Բնչ ձունը տամ գլխուս . . . կէրսարս սաղ ի-քէն ա տուկատ էինք հըմը , հիմի արթղ չափն անցուցինք . . . կէնա ան վրայ հասցնէր կը , հէջ չէ՝ շաբաթն էրկու անգամ՝ մսի էրես մէսնէ ինք

կը, ամիսն անգամը բաղնիք կէ թայինք, քչէ շատէ աներս բնազեօն կունէնայինք. հիմի ճիպ դափս դարտակ մնացինք . . . Մարդս ինչ էնէ, վարդին դառնայ կը՝ տռաջը ճըլի կէլլէ . . . Պաղի տղաքը հոգուս հասցնեն կը, սիրտս լցուի կը, դաղաղիմ կը, արթղ հէրոէս իրեն տառովնմ կը. քալաւ ես ա ինչդ էնեմ. խօ իմ բկիս համար չեմ ուզե. հոգիս կուչին կը, վազ չեն գար . . . երանիկ չէր տղայ վախթս. հարս գալած օրէս ըշար աս է իմ հալս. ամօթուս կնկանոցը էրեսը պիլէ չեմ կրնայ աշե . . . ըզոի ու ամօթի գերի եմ դարձե . . . Քուրեր, մարիկներ, ինծի տէսէք՝ ձէզի խրատ առէք. ինչ կէնէք էրէք, աղջիկներդ ձեռքը դէնիաթ չունէցողին մէք տա. էտեւ անոնք ա ինծի պէս գլուխն, ինծէն ա բէթէք գլուխն. թէ օր մէ բրդունմ ցամաք հացը ինայէք կը անոնց համար, լաւ է տանիք ձեռքերովդ ջուրը ձկէք խէզդէք, քան աս տէսակ նշանէք կարգէք. սեւ ու մութ ըլլի ասպէս նշանն ու քիրիշանը . . . Պէլքի ձէղի զօլայ կերեւի, հըմը էկէք ինծի հարցուցէք. դուք պէլքի չէք քաշե, հըմը քաշաներուս համար ինծի հարցուցէք . . . Մտածեմ մտածեմ՝ տալմիշ գլուխմ, խելքս բանմ չի կտրե . . . ինչչն է քուրեր, մարիկներ, պաղի մարդ զէնկին գլուխ, կուտէ, խմէ, կոտրէ թափէ, շահիներն ու մանէթները ջրի պէս խարձէ կը, պաղինը զէրիպիկիտ, մէկէրկու շահու համար հաղեր հաղար թախլայ գառնայ կը, կէնա չի

կրնայ ձեռք բերէ . . . մէկը զաթ զաթ հալվներ, օսկէստան, տուն տեղ, զէյտէ զանոն ունի, մէկալը չուլմ պիլէ չունի օր իրեն անծին. մէրկութիւնը ծածկէ . . . Մէկին էրիկը թէմպէլ, խումարպազ, մէկինը նէխս, թիթիզ, թափող պտաւտող, մէկալինը խէլացի, չէսէրէթլի, հըմը կէնա անօթի՝ կէնա անօթի . . . ինչ է ասոնց օղլուշաղին մեղքը, Աստուած ջան . . . Զէնկինին ա զէրիպիկիտին ա հոգին մէկ է կըսեն. ըպը ինչի ամէն ժամանակ մէկը մէկալին գլոխ պիտի ծուէ, ամէն ժամանակ սնոր եսսիրը ըլլի պիտի, անոր ամէն մէկ խողին լողէ էնէ պիտի:

ՄԱՆԱՆ, ՊՕՏՈ Եւ ՏՂԱՅՔ.

ՊՕՏՈ. — (երկու հաց ձեռին եւ տղայիք չորս կողմը պատած) Աղջի՛: Եափունճաս ու գուրաներս բե, հիմի էրթանիք պիտի:

ՄԱՆԱՆ. — Տահա ծակերը չէմ լցե, ըպը ըսիր՝ էգվան սապալապան կէրթանիք:

ՊՕՏՈ. — Հնկերիս հետ միւշէլէրէ էրինք, սէրինին տիօր Աղջօր էրթանիք, սապալապան ա տիօր զուշլուզ Պօւճում համնինք կը. գուրաներս բե, զարար չունի, թող լցած չըլլի . . . (հացերը տալիս է) ահան իսի հացերն ա պահէ տղոցը իրիկութան:

ՄԿՕ, ԳՕԳՕՐ Եւ ԱՆՆԱ. — Ապլա ջան ապլա, մէ քիչմ
տուր, ինչ գըստի :

ՄԱՆԱՆ. — Քա տը գրօղմ բկերդ, նորո չըր չօռլա-
միշ էղոք :

ՄԿՕ Եւ ԳՕԳՕՐ. — Ապլա, Աստուած վկայ, անպէս անօ-
թի ենք օր :

ԱՆՆԱ. — Անա ջան, փստիկմ աշե . . .

ՊՕՏՈ. — Տը տու մէկմէկ փսեօր տու թոր ուտեն . . .
(Մանան տալիս է տղայց. նոյն անյազաբար ուտում են):

ՏԵՍԻԼ Բ.

ԱՌԱՋԻՆՔՆ Եւ ԶՄՐՈՒՏ.

ԶՄՐՈՒՏ. — Պոտո օղուլ, կէնա ատ ինչդ ալուր առեր-
ես. սէտէ գարի ու չավտար է :

ՊՕՏՈ. — Քա տը ինչ էնեմ, փարաս չօդանց. 24 շահի
տուի, 2 փութ առայ. քանի մը օր ատով եօլա դնա.
ցէք, տիօր ես անտից փարա զրկեմ :

ՄԿՕ Եւ ԳՕԳՕՐ. — Անա, կէնա ինի լէղի ալրէն է :

ԱՆՆԱ. — Ապլա, կէնա փեօրս ցաւէցնէ կը :

ԶՄՐՈՒՏ. — Օղուլ, հիմի եթ պիտի էրթառ :

ՊՕՏՈ. — Այմի կէրթամ քա. (Մանան զուրպներն ու հա-
փունձան տալիս է):

ԶՄՐՈՒՏ. — Բման օղուլ, թէղ գառնաս. անտէղանը չու-
շանաս :

ՊՕՏՈ. — Զէ քա չէ, պէւքի մէ ամսէն դառնամ (ձեռիլ
համբուրում է). մնաս բարով քա ջան :

ԶՄՐՈՒՏ. — (երեսը համբուրելով) կըթաս բարով օդուլ,
ըման քէզի լաւ պահես :

ՊՕՏՈ. — Դէրտ մի էնէ քա. (Մանանին) աղջի, մնաս
բարով, տղոցս լաւ աշե, քու սիրոդ ա զէվի բռնէ,
թէղ կուգամ :

ՄԱՆԱՆ. — (լաղազին) կըթաս բարով . . .

(Պօտ զնում է. առանձին առանձին տղայց արտասուալից ա-
չօյ համբուրում է «Մնաս բարով » ասելով):

ԶՄՐՈՒՏ. — (ձեռնատարած եւ լաղազին) Տէր Յիսուս, գու-
տղիս քէտէրուզգ տանիս տեղ հասցնես :

ՊՕՏՈ. — (մեկուսի) Թէ օր ձեռքս սէնիսթմ ունէնայի,
ինչու պէտք է ասպէս ես սար ու ձոր ըյնէի. ինչի
օղլուշաղիս ասքան աչն ու զարը քաշէի. (խորհրդաւոր
ձայնին) աղբըրտիք, ինձի տէսէք, ձէզի խզճացէք,
զէնիսթ-դէնիսթ. (դառնալով դեպ ի միւսները) մնաք
բարով :

ՄԿՕ Եւ ԳՕԳՕՐ. — Աղա ուր կէրթաս :

ԱՆՆԱ. — Ապլա, աղաս ուր կէրթայ :

(Զմրուտ լալիս է, Մանան հեծեծում է, Պօտի եւեւից նայե-
լով. Մկօ, Գօգօր եւ Աննա Մանանին փարաբուած բար-
ձրանայն զուլան):

ԱՐԱՐՈՒԱԾ ԵԲՐՈՐԴԻ.

Տեսարանը ներկայացնում է Կօսոյի տունը, ուր ևս հիւանդապահած է. մի կողմը դրուած է օրօրոցի, որուն կշխմ Զարման տիրապետ նատած օրօրոցի նօներով երգում է.

ԶԱՐՄԱՆ. — Նէննիկ ըսեմ քընանաս,
Անուշ քընի տիրանաս.
Նէննիկ նէննիկ նէննիկ.
Օրօր ըսեմ ես լալական,
Էղնիկները քէզի ծիծ տան.
Քամին էլլէ օրըրցընէ,
Թաթաւ էնէ լողացընէ.
Նէննիկ նէննիկ նէննիկ:

Երկու օր է բէրանս նաֆաղա չեմ գրե կաթ պիւ
լէ չունիմ տղիս աալու . . . Ամէն բան ծախսեց, վայ
տուեց գլխուս, էկաւ գողինքը ընկաւ (Կօսոյի անկո-
ղինը ցոյց տալով). Տագրս ա հեռ չէ օր էրթամ ձեռ-
քըն ու վեօսպն ըյնիմ, քիչմ ալուր աւնել տամ,
եա մէ հացիմ փարայ առնեմ. (ձեռնատարած) ով սուրբ
Աստուածածին, դու մեր էօմտըտին հասնիս, քու
փէզդ եմ կպե :

- Կ080. — (ի ցնորս) Ալ բան չմնաց տունը. թէ չէ բէրեմ
կը . . . քանի մը օր բէրթէյեցէք, կուտամ. . . ծօ
ում քրթես կը . . .
- ԶԱՐՄԱՆ. — Կէնա պաշլայեց նէլը տալու . . . վախ,
վախ, վախ . . .
- Կ080. — (ի ցնորս) Ծօ մւմ վրայ զէմէ քաշես կը . . .
գիտես . . .
- ԶԱՐՄԱՆ. — Խելքը միտքը խումարձոց հետ է :
- Կ080. — (ի ցնորս) Ծօ հէչ չէ՝ աս էրկու շահին թո-
զէք, կնկանս հաց տանիմ . . .
- ԶԱՐՄԱՆ. — (երկիրդալից մօս է զնում) Քման, հըմու ձէն
տամ թէ չէ . . . քանի կէրթայ խորկնայ կը, ճիպ-
աէն տալմիշ գըլլի . . .
- Կ080. — (ի ցնորս) Ծօ տը խօշ խէղդէլու չէք . . . վայ,
Աստուածոյ խաթեր, սպանեն կը (յանկարծ կնասի ան-
կողնին մեց):
- ԶԱՐՄԱՆ. — Ի՞նչ է ի՞նչ. մի վախէնա, քովդ ուրիշ
մարդ չկայ, սալթ ես եմ:
- Կ080. — Աղջի, գմւն ես (ի ցնորս). ասոնք չթողին, թէ
չէ վալլահա ես քէզի հաց բէրէի պիտի:
- ԶԱՐՄԱՆ. — ես հաց չէմ ուզե, դու քիչմ այըլմիշ
էղի:
- Կ080. — (ցնորած չորս կողմը նայելով) Աղջի . . . աղջի . . .
գուն ես . . . ան . . . անօժի եմ:
- ԶԱՐՄԱՆ. — (ձնկերին խփելով) Վախ, քօռանամ ես, մւր-
տեց մէ կտորմ հաց գտնեմ . . . Պառկէ պառկէ . . .
ես այմի կէրթամ քէզի հաց գտնեմ կը. . . մւր էր-

թամ, ինչ էնէմ... մուրամ... հըճպ կուտան...
հէր քէշ ինծի ճանչեն կը. (լալազին) ամօթ չէ...
պէլքի կէրսանքս հաց ունէնան... հըմը անոնք ա
չունին... . . .

Կ080. — (ի ցնորս) Զուրմ... էփէցայ... խաշէցայ...
օխխայ, օխխայ. թող թող քիշմ ա խմեմ...
(յուսահատ ձայնով) անօթի եմ... . . .

ԶԱՐՄԱՆ. — (դուրս վագելով) Կէրթամ կէրթամ մու-
րամ կը... . . .

(Տեսարանը փոխուում է Համպարի տունը, ուր Մանան
ժիշտիկ թէշիկ է մանում. Ամենա կորննած է նրան. Զըմ-
ռուս ջեյրէ է մանում):

ՏԵՍԻԼ Ա.

ԶՄՐՈՒՏ, ՄԱՆԱՆ Եւ ԱՆՆԱ.

ԱՆՆԱ. — (լալազին) Ապլա, հաց գուղեմ, հըլ, հըլ, հըլ:
ԶՄՐՈՒՏ. — (Մանանին) Աղջի, աշե կէնա պէլքիմ մէ
կտորմ գրկցնէրէն փոխ առնես. հէջ խտի անմեղ
անասունին ձէնը կորես:

ՄԱՆԱՆ. — Քա՛ ումմէնէ ուղեմ, ալ էրես մնաց օր:

ԶՄՐՈՒՏ. — (Ամենային) Ել աղջիկս ել, գնը թրափ աղ-
լայէն ուղէ, կուտայ:

ԱՆՆԱ. — Պանփալս ուղէցի, վանտեց, ցտուեց:

ԶՄՐՈՒՏ. — ելէյխէ կէնա կնքահարանց տունը մէմ
գընը :

ՄԱՆԱՆ. — Քա՛ տը ամօթէ է, Աստուծոյ խաթեր, աս
քանի մէկ :

ԶՄՐՈՒՏ. — Փողինտ տահա չմնաց :

ՄԱՆԱՆ. — Չէ, ինչ կար չկար էրէկ կէրանք... ա՛ի
Աստուած, հըճպ ինչզ էղաւ... նէ փարա զրկեց՝
նէ մէ խապարմ զրկեց. ահան թամամ 4օ օր է
էրթալը... տագրս անպէս հիւանդ էրէսի վրայ
ընկած, մենք նէ ալուր ունինք՝ նէ տէ ուրիշէն կըր-
նանք ուղե... . . .

ԱՆՆԱ. — (լալազին) Ապլա ջան, շատ անօթի եմ, հը',
հը', հը':

ԶՄՐՈՒՏ. — (ձեռից բռեկով տանում է) Մի լա եավրում,
մի լա, արի էրթանք, աշեմ մէկէմ փոխ առնեմ:

ՄԱՆԱՆ. — Տղայ ու անօթութեն... անմնք ինչ գի-
տեն չքաւորութենը... ախ տէր Աստուած, ես
քանի մէկ պիտի էրպիմ ու տանջուիմ: հաց չմնաց,
էրես չմնաց. 27 օր է օր կնքահարանցսմէնէ ասոր-
մէնէ անորմէնէ առնելով կուտէինք. իրիկութան հա-
մար ալ հէջ բան չկայ... նէնի ասպէս կեանքէն իսէ
մէոնիլը հազար զաթ լաւ չէ... ալ նէ տղոցգ ձէնը ան-
կանգ հասնի կը, նէ աս նէ ան. (կես ցնորուած) լաւ է
վալլահա, մարդ մէկէն ու հէթի կը... չային ջուրը
քշէ տանի կը կապանները, պէլքի ափօր Պուճում...
անաեղ լէշս քէնէրը հանէ կը... ան ա պէլքի գայ
ինծի գանի... գուլայ գուլայ... գրկէ պաղնէ

կը . . . հըմը ես բան չեմ իմանա . . . ալ ես անոր-
մէնէ հաց չեմ ուզե, հաղը անոր աթեթեւութեն
գլուխ, լաւ չէ . . . (ուշի գաղով) Մեղք չէ . . . էտեւ
. . . էտեւ տղաքս ով պիտի շահէ, ով անոնց յա-
նան կանչած վախտը հն ճան պիտի ըսէ. հը՛, հը՛, հը՛.
(զալիս և ձեռփերը երեսին դրած):

ՏԵՍԻԼ. Բ.

ՄՄՊՈՒՏ Եւ ՄԱՆԱՆ.

ԶՄՐՈՒՏ. — (ձեռնատարած) Փառք քեզ Աստուած, գու-
հանամ շուքը եմ. աղջի, Անուշենց մանչուն հետ
տղաս ահան հացի փարայ է զրկէ մէզի. (մեկ մանէ-
րամոց և տալի):

ՄԱՆԱՆ. — Փարա՛յ,

ԶՄՐՈՒՏ. — Մէ սա՞ղ մանէթնոցմ:

ՄԱՆԱՆ. — (խորհրդաւոր ձայնով) Մէ՛ մանէթ . . . 27 օր
օր է աչքերս ճաման ըեթէյէ կը թէ փարայ գու-
գայ . . . ահան էկաւ . . . մէ մանէթմ . . . 27 օր-
ւան օ ջանի համար մէ մանէթմ:

ԶՄՐՈՒՏ. — Աղջի, քսանըւիննը օր է՝ տղաս հիւանդ
սպաւկած է էղե, հիմի նէյիսէմ կատատօրեր է,
փուրկունի կաշէ օր ասօր էգվան գայ:

ՄԱՆԱՆ. — Վա՛յ վա՛յ, անոր համար ասքան վախըթ
ձէնն ու ձունը չէլաւ. զար ծանտր հիւընտցեր է
օր եայան չկրցաւ էկէր էր . . . էլէյիսէ ալ հետը
փարայ ա չի ունենայ:

ԶՄՐՈՒՏ. — Ըման գլոխքար, տղաս թող մէմ սաղ սէ-
լէմէթ ձեռքս ըյնի, բան չեմ ուզե . . . ա՛խ քուա-
նամ ես . . . գիշերուանս ան գէշ էրածներս էլան
. . . տղաս հիւանդ է էղե, ես բանէ խապար ոչ,
աստեղ սէհէթ կէցեր եմ:

ՄԱՆԱՆ. — Իմ ա անկանս քանի օր է ձէն կուտար,
ըշոլ ձէնն էլաւ . . . քանի հըճպ ինչ հիւընտու-
թեն է էղե, հըճպ հիմի ա լաւցեր է. չըմի թէ-
սնուշենց մանչը խաթէ կը . . . չըմի թէ . . .

ԶՄՐՈՒՏ. — էրդում պատառ էրաւ թէ լաւ է, ասօր
էգվան գուգայ. հըլլ աս ա ըսաց թէ պէւքի իրե-
կուան ա գայ, չունքի ճամբանեըլը շատ փուրկուն-
ներ ռաստ էկէր են իրեն:

ՄԱՆԱՆ. — Անուշենց մանչը եր է էկէր:

ԶՄՐՈՒՏ. — էրէկ իրեկուն:

ՄԱՆԱՆ. — Բա՛ մէմ ես էրթամ լաւմ իմանամ.
(ուզում և զնալ, դրան մօս հանդիպում և տղայոց):

Վայում մազար զանա՞ր զան . Ըստ Հայ
Տ պարագայ զանա՞ր զանա՞ր ՏԵՍԻԼ Գ. այդ է զանա՞ր առ մասն
զանա՞ր յա այս այս ու պարագայ զանա՞ր զանա՞ր
ԶՄՐՈՒԾ, ՄԱՆԱՆ, ՄԿՕ, ԳՕԳՕՐ եւ ԱՆՆԱ.

ՄԿՕ, ԳՕԳՕՐ եւ ԱՆՆԱ. — Ապլա, աղաս Էկաւ:

ՄԱՆԱՆ. — Չօրթմէ կըսէք:

ՄԿՕ. — Վալլահա՛:

ԶՄՐՈՒԾ. — (դոդոդալով դեպ ի դուռը վազում է) Ո՞ւր է ուր:

ՏԵՍԻԼ Գ.

Ա.Ր.Ս.ԶԻՒԾՆ Եւ ՊՕՏՈ.

ՊՕՏՈ. — (եսպուննան եւ զիսի փարարողը ձգելով եւ մօրը զիրկը վազելով) Քա՛ ճան:

ԶՄՐՈՒԾ. — (լաղով լիպլուի) Եավրոսմ Եավրոսմ, աչքս ճամբատ մնաց . . . աս ուր մնացիր օդուլ . . .

ՊՕՏՈ. — Քա՛ ալ ինչ հարցնես կը, զօրը չարաչար աշխատանք, գիշերը դուս այազին տակը խէվինքնէ- րուն քեօշէն պառկիլ, հըլպի մարդ հիւրնանայ կը. ամէն բան էրթայ ու չգայ. վերջը վերջը 4—5 օր ալ որ աչքերս բռնուեցան, աս է կըսէլի աչուր- ներս սեւ ջուր իջան, հըմը արխատաշներս վրայ հասան, հէքիմէն դեղ բերին, պրծայ. Աստուած սաղ պահէ ամէնիքին ա:

ԶՄՐՈՒԾ. — (ձեռնատարած) Հաղար փառք, գուհանամ շուքրեմ:

ՊՕՏՈ. — (Մանանին) Բարով աղջի:

ՄԱՆԱՆ. — (արտասաւալից) Բարով Էկաւ:

ՊՕՏՈ. — (սղայոց համբուրելով) Ի՞նչ կէնէք գառնուկներս, լաւ էք. (Մանանին) աղջի, ինչի գուլաս օդուլ:

ՄԱՆԱՆ. — Օրհնածի տղայ, հէչ չէ մէ գիրմ գրել
տու թէ հիւրնացեր ես. հէչ չէ կնքահօրս կըսէլնք,
մէ մարդմ ճամբէլնք:

ՊՕՏՈ. — Է նէյխսէ, օրհնեալ է Աստուած, պրծանիք:

ՄԿՕ եւ ԳՕԳՕՐ. — Ազա, մէզի հետդ պանիր բերեր ես:

ՊՕՏՈ. — Զէ գառս, աստեղ կառնեմ. (Մանանին) աղ-
ջի, հէպիկէս մէ ճատիմ կայ, բե տղոցը փայ էրէ,
թող ուտեն. (Մանան զնում է եւ սղայիլ ետեւից վազե-
լով):

ԶՄՐՈՒԾ. — Ա.ա թէրմաշ հիւրնացութենը վրատ մւբ-
ալից Էկաւ օդուլ:

ՊՕՏՈ. — Քա՛ ալ ինչ հարցնես կը, զօրը չարաչար աշխատանք, գիշերը դուս այազին տակը խէվինքնէ- րուն քեօշէն պառկիլ, հըլպի մարդ հիւրնանայ կը. ամէն բան էրթայ ու չգայ. վերջը վերջը 4—5 օր ալ որ աչքերս բռնուեցան, աս է կըսէլի աչուր- ներս սեւ ջուր իջան, հըմը արխատաշներս վրայ հասան, հէքիմէն դեղ բերին, պրծայ. Աստուած սաղ պահէ ամէնիքին ա:

ԶՄՐՈՒԾ. — Ա.մէն, ձեռքո փարայ ըյնի, մէ ջուխտմ դող տանիմ սուրբ Ստեփանոս մատաղ էնեմ. մէո-
նիմ հրաշքին:

ՏԵՍԻԼ Ե.

ԱՌԱՋԻՆԲՆ, ՄԱՆԱՆ Եւ ՏՂԱՅՅԲԼ (ձասին ուժեղով):

ՊՕՏՕ. — (Մանանին) Աղջի, աղքարս ինչ կէնէ:

ԳՈԳՈՐ. — Աղա, գիտես, էմիս հիւանտ պառկեր է:

ՊՕՏՕ. — Դժբթ մէ:

ՄԱՆԱՆ. — (Գօգօրին զյխին խփելով) Տէ ձէնդ կտրէ, մունտառ:

ԶՄՐՈՒՏ. — Էման, խաբէ կը օղուլ. քու էրթլէտ ետքը քանիմ օր նէիսսէմ հիւընտցաւ. հըմը հիմի լաւ է:

(Մանան նշանացի տղայոյ աստում և որ չխօսին):

ՊՕՏՕ. — Տղան ինչպէս է, լա՞ւ է:

ՄԱՆԱՆ. — Լաւ է լաւ:

ՊՕՏՕ. — Էպլ հարսը:

ՄԱՆԱՆ. — Լաւ է լաւ. հարսն ա լաւ է, չէյրէ, թէշիկ մանէ կը, էրկանը լաւ թեւտաշ է:

ՊՕՏՕ. — Աստուած տայ . . . աղջի, մէմ գընը տեզա ձիկ, գամ պառկիմ քիչք. շատ եմ գագրե. վրաս հէջ թաղատ չկայ . . . պօշ պօշնա գնացինք, 6—7 մանէթ փարա տուանք, ան ա ըշտը էրէսի վրայ զայտթ էղաւ գնաց. հիւընտութիւններս ա մէզի քէր մնաց. (Չմրտաշին) Թամ ատ քանի վախթ էր դուք ինչ կուտէիք, ինչը անցուցիք:

ԶՄՐՈՒՏ. — Օրհնեալ է Աստուած օղուլ, անցուցինք

անցուցինք. դուն դէրտ մի էնէ, գնը գնը մէ ոէ-հէթէ. Աստուած ողորմած է. հըլպթ գործի գըւլիս. (Մանանին) աղջի, աղիս վրան լաւ ծածկէ, չմսի թէքրըրէ. (Մանան եւ Պօսօ գեռում են, բայց դրան մօս հանդիպում են երեսը ծածկած մուրացկանի):

ՄՈՒՐԱՑԿԱՆԸ. — Արեւներուտ զաքաթ, մէ ողորմութենմ էրէք:

ՄԿՕ եւ ԳՕԳՈՐ. — Աստուած տա:

ԱՆԱՆ. — (Խոր ձեռքի հացը տալով) ԱՀԱՆ. (մուրացկանը առնելով շտապաւ գնում է):

ՊՕՏՕ. — Աղջի, իտիկ մլ էր. իտիկ մեր հարսին ձէնը գլմանէ:

ՄԱՆԱՆ. — Էման դուն ա աշես մլ էր, քէզի տէսաւ, ամօթուն էրեսը ծածկեց:

ՊՕՏՕ. — Աղջի, վալլահա իտիկ մեր հարսին ձէնն էր: (Եափունձան առնելով) Մէմ ես էրթամ աղբօրս տէսնիմ:

ԱՆԱՆ. — Աղա, գիտես էմիս շատ . . .

ՄԱՆԱՆ. — (Անային բերանը բռնելով) Տը ձէնդ կարէ, փուչ արեւ:

ՊՕՏՕ. — Զէ, աղբօրս գլխուն մէ բանմ է էկե, դուք ինձէն պահէք կը. (Խարձաձայն լալով եւ դեպ ի դուրս վազելով) Վախ աղբար, վախ վախ . . .

ԶՄՐՈՒՏ. — (Դրալալով եւելից վազելով) Աղջի, մի թողնե էրթայ. տէսնի՝ թէքրըրէ կը ցաւք:

ԱՐԱՐՈՒԱԾ ԶՈՐՔՈՐԴ

Տեսարանը և երկայնականում է Պօսոնի տունը, ուր Զիրուս ժյուղ
մանդալի կուշը հնած ձեռները տափացնում է, եւ լաղագին
երգում է։ Զմեռ է։

ՏԵՍԻԼ Ա.

ԶՄԻՌՈՒՏ. — Պու տաղլար օլմասայիտի,
Զիչէկլէր սօլմասայիտի,
Պիր էօլիւմ պիր այրըլըխ,
Իքիսի օլմասայիտի,
Օ՛ֆ, օ՛ֆ, օ՛ֆ, օ՛ֆ։

Ա՛խ, մտէհան էնէլու բան է օր մտէհան էնեմ. ախ
օղուլ, օղուլ . . . գերեզմանիտ մարդ մէոնի օղուլ,
օղուլ. ախ, քաշած ցաւէրուտ մէոնիմ (ծնկերին խիե-
րով) եա՛վրում, եա՛վրում, եա՛վրում։

ՏԵՍԻԼ Բ.

ԶՄՐՈՒՏ, ՄԱՆԱՆ Եւ ԶԱՐՄԱՆ.

ՄԱՆԱՆ Եւ ԶԱՐՄԱՆ. — (շապաւ ներս զալով) Խանում մա-
րիկ, խանում մարիկ։

ՄԱՆԱՆ. — Քա, տը հէրիք է, Աստուծոյ խաթեր։
ԶԱՐՄԱՆ. — Քա՛, հէրիք է լաս . . .

ԶՄՐՈՒՏ. — (ուշի զալով) Տղաք դմւք էք. տը թողէք,
ալ չեմ լա (լուրիսն. յեսոյ Զմրուտ բորբոքալ արժի) ախ
կէնճ ու պուռճ արեւուտ մէոնիմ Կօտո, Կօտո . . .
ախ գէրեզմանիտ քարին մէոնիմ օղնւլ, օղնւլ,
օղնւլ . . .

ԶԱՐՄԱՆ. — Քա՛, տը հէչ չէ քէզի կոկծա, խանում
մարիկ։

ՄԱՆԱՆ. — Քա՛, տը հիմի ան ա տուն գուգայ, տտ
սուգ ու շիւանը տէսնի՝ թաժատան թէքըլըլէ կը։

ԶՄՐՈՒՏ. — (սրափելով) Ո՞ւր է մւր, խօշ տահա չէ էկե։
ԶԱՐՄԱՆ. — Ո՞ւր է ուր չէ, հիմի գուգայ։

ՄԱՆԱՆ. — Տը աչքերդ սրբէ, չգայ քէզի խոպէս
տէսնի։

ԶՄՐՈՒՏ. — Եէ պուտոմ ջուր տուէք խմեմ. (Զարման
ցուր է տալիս եւ նա խմում է)։

ՄԱՆԱՆ. — (մեկուսի) Անքան կէնէ օր անոր ա դէրտի
տէր կէնէ պրծնի կը. քաշած հիւընտութէննէրէն
անձախ պրծեր է. մէմ չի թողնե օր ինքնիրեն
լաւմ ժողվէ։

ԶՄՐՈՒՏ. — (բորբոքուած կրկին եւ ծնկերին խփելով) Ախ, պառկած եաթաղիտ մէռնիմ. Եա՛վրում, Եա՛վրում, Եա՛վրում. . .

ՄԱՆԱՆ. — (դուրս գնալով) Հման, ես էրթամ, աչքս չտէմի:

ԶԱՐՄԱՆ. — Խանում մարիկ, քա՛ Աստուծոյ խաթեր, քա՛ ուը հէրիք էղաւ, մէմ արի գուս էրթանք, սիրտըտ քիչը ֆէռէցնայ (դուրս է տանում Զմրուտին թեւերիցը բռնած):

ԱՆԱՆ. — (դրսից) Ապլա, հաց գուզիմ, հը՛, հը՛, հը՛:

ՏԵՍԻԼ Դ.

ՊՕՏՕ (մինալ):

ՊՕՏՕ. — (grsħig ձեռքերը փշելով) Օխտը ջան վրաս են ընկե, հաց գուզեն . . . աղօրս օղլուշաղն ալ թաժատան ինծի բեռ էղաւ . . . աղօրս պարտատէրները էտէթի խէղդեն կը. . . հօրս սկարտատէրները չարսուն էլլելու չեն թողնե. . . Խաղայինս անինսափութենը ձեռք է առե. ինծի ըսաւ, մէկ էրկու ամիսմ ճ մանէթով խզմէթ էրէ, էտեւ հախտ կաւելցնեմ. . . ահան թամամ ճ ամիս կէնէ, բէթէյէ օր հախտ աւելցնեն խեղճ Պօտո . . . քովէն էլլելու ինքահարս չի թողնե. էլլեմ ա ուր էրթամ, ինչ էնէմ. ցուրտ, ձմեռ, զիյէմէթ. գուսերը գործ չի ճարուի . . . Եօրս լացն ու թացը, ամէն սահաթ էրած սուգն ու շիւանը, աղօրս էօլիւմը . . . ա-

նոր կոկիծը . . . հարսիս էրած ամէն օրուան գոռում գոչումները . . . կնկանս լայն ու էրէրոցը . . . քէսիպութան սէպեպուն էրկուսին մէջ եզած տըրտունջներն ու ղալմաղաները . . . աղոցս բոբլիկ, մերկ պարապ անգործ ժուռ գալլ . . . տանը տիրոջը քիրին համար ամէն օր ինծի տուած թուքումուրն ու սպառնալիքները . . . Չեռքս զէնիաթմ չունիմ օր հէջ չէ մշտական մէկ էրկու մանէթ ամիսը տուն բէրէմ. . . Ասպէս քաշքուտէլով ինչ պիտի ըլլի իմ ու օղլուշաղիս հալը, Աստուծած ջան. . . սալթ գէրտի ու ցաւի համար ես բէրէ գու ինսան օլաճաղը աշխարհք. . . (դրսից մեռելի զանգակի ձայն է զալիս) Աշե կէնա ովլ է մէռե. . . կէնա ում օճախն է մարե աշես . . . երանիկ հոդուն օր առաջ պրէտ աշխարքիս դէսէվէթներէն (զանգակի ձայն դարձեալ). կէրթայ հիմի սեւ հողին տակը պատկի կը . . . ոխ լուսահոգի, ովլ օր ես, մէմ հօրս իմացում տուրթէ ես աստեղ ինչ բոբուլական կրակնէրու մէջ տապկրտիմ կը. աղքօրս ըսէ, եա թող ինծի ա իրեն քովը տանի, եա թէ չէ՝ գայ իրեն օղլուշաղին տէրութեն էնե (դրսից զանգակի եւ խնանայից շարականի ձայնը զալիս է. « Ոսկի եղեալս անպիտանացայ, զենեցիս յարմար շինուածոյս յակումն » եւ այն): Էկէք էկէք տէրտէրներ, էկէք ինծի ա տարէք, հօրս ու աղբօրս քովը պառկեցուցէք (վագում է դեպ ի ձայների կողմը, բայց յետոյ յետ դառնալով եւ ուշի զալով) Էտեւ տղա՞քս . . . աղոցս էտեւ ովլ պիտի աշե . . .

ՏԵՍԻԼ Դ.

ՊՕՏՕ Եւ ՄԿՕ.

ՄԿՕ. — (լաղաղին) Աղա, ուստաս կէնա ինծի քովէն վոնտեց :

ՊՕՏՕ. — Վոնտեց թէ կէնա դու փախար. շխտակն ըսէ :

ՄԿՕ. — Զէ վալլահա՛. ըսաց, եա հացդ ա հետդ ձեր տնէն բէ, թէ չէ՝ ալ հէջ մի գա :

ՊՕՏՕ. — Հաց . . . որ գին դառնաս կը՝ հաց . . . ինչի՞նսան օլանը չի կրնայ քար ուտե, հող ուտե. համ պօլ է, համ առանց վարի. էրթանք աշեմ. (ձեռից բոներով ուզում է դուրս զնալ, բայց յետոյ դառնալով ժողովրդան բորբոքուած արժի) աղբբանիք, թէ որ տղաքդ չէք կրնայ կէրակրե, թէ որ չէք կրնայ անոնց գործի, զէնիաթի գնե, անոնց ապագան հոգայ, անոնց մեղքին տակը միք մանի. (լաղաղին) դէրիսլիկիտին, սէնիաթսլզ մարդուն համար տուն ու տեղ ըլլելը հարամ է աղբբանիք, հարամ է հարամ (զնում են):

ՄԱՆԱՆ Եւ ԶՈՐՄԱՆ (խօսելով).

ԶՈՐՄԱՆ. — Քա' աը Աստուծոյ խաթեր, խօշ ես չեմ կրնայ էրթայ ուրիշ կնկտոց պէս . . .

ՄԱՆԱՆ. — Քա' լաւ, ըպը ասքան որբէվարի կնկտիք բնչղ կէնեն օր կապրին. ֆէրէզի մարդուս էրեսը չի բռնե տէի, է' ինսափ զսմի ա լաւ բան է. Էտեւ թէ օր ան ա գողինքն ըյնի, ես բնչ ձուն աամ հալիս. հըճպ քէզի ու քու տղիտ ա բնչ պարտական է:

ԶՈՐՄԱՆ. — Քանի քանի տեղ ուղեցի բան էնող ըլլիւ, չուզեցին, թէ իրենք ունին :

ՄԱՆԱՆ. — Գընը զայթան ապրէշում բանէ. հըճպ էրկու ջանին էղածն ա բնչ է օր :

ԶՈՐՄԱՆ. — Ատով ես բնչղ տուն ու տեղ ըլլիւ:

ՄԱՆԱՆ. — Քա' լաւ, ըպը իմ մարդու բնչ էնէ :

ԶՈՐՄԱՆ—Քօռանամ, քէշքէ մարանքս տեղն ըլլէին ախ:

ՄԱՆԱՆ. — Քա' լաւ, ինչի՞ն չես կարգուի :

ԶՈՐՄԱՆ. — Բման չէ չէ, ալ մէմ ա ինծի համար հարամ ըլլիք աշխրքին անունը տալը. մէմ կարգուեցայ, շատ համ առայ օր կէնա էրթամ թաժատան իմ ձեռքովս կրակն ըյնիմ. ըման ես հող ու մոխիր կուտեմ, ալ մէմ ա չեմ կարգուի :

ՄԱՆԱՆ. — Ատօր խօսք են ըսե. հող ու մոխիր կուտես. ես ատպէս խօսքեր ըսողներ շատ եմ տեսե. Քա լաւ՝ խօշ ամէն մարդ տագերոջս պէս չի ըլլի:

ԶՍՐՄԱՆ. — Հման չէ չէ, Երիկմարդուն պէֆան չի
ըլլի. հեռի տագերոջսմէնէ, ամէնէն լաւին ճիշը
տակը մնայ:

ՄԱՆԱՆ. — Քա՛ լաւ, ըպը ինչդպ պիտի ըլլի քու հալդ:
ԶԱՐՄԱՆ. — (պաղատագին) Խանում ապլա, տղոցդ արե-
ւուն սատաղա, թող ես խատեղ մնամ, կէնա դա-
տիմ՝ կէնա աշխատիմ. տղաս ծիծս, ես աս հա-
լովս, ինչդի համար պաշխա տուն ըլլիմ. ար-
թըդ հէր քէշ անունս իրեն բէրնին ծամէլու ձութ
պիտի էնեն. . . Բան էնող տէի ինծի տունդ պահէ:

ՄԱՆԱՆ. — Լաւ քուրս, մէկմ ա պէտք է որ ինծի բան
էնող առնէ. հիմի ես ուրիշն բան էնող պահէն:

ԶԱՐՄԱՆ. — (լաղազին) Ուրիշն, ատ զմար ես ուրիշ է-
զայ. աս տունը չէր որ ես հարս էկայ. իմ մարդո
ա աս տանը տղան չէր. ախ, կէրսարս տէղն ըլլիր,
ատ խօսքերը իմանար:

ՄԱՆԱՆ. — Լաւ հիմի բաժումքը էլէմ աշխրքով է,
ինչա. օխտն ամիստներս կէցար հէրիքէ. համարդո
ձեռքը ունէնայ, քուռանամ թէ ձէն հանեմ. հըմք
օր չկայ, զաթը քու մարդդ ալ օր իմինիս հետ
թէւտաշ ըլլիր, աս զուլումը չէր գայ մեր գլխու
դիտես:

ԶԱՐՄԱՆ. — Քա՛ լաւ գիտեմ, հըմը ես ինչ մեղք ու-
նիմ. չէիր տէսնի ամէն օր ան իմ քաշածներս: —
ես քեզնէն, խանում ապլա, նէ ջուր գուղեմ՝ նէ
հաց, սէտէ տունդ նսաիլ էլլելը:

ՄԱՆԱՆ. — (նեղարտութեամբ) Հման աղջի, զաթը բէյնը

զալըն կնկանը մէկն ես . . . Վալլահա լաւ Երես. . .
քա վնայ ձունը գլխուս...շան Երես ես ինչ ես (գեռում է):

ԶԱՐՄԱՆ. — (փոքր ինչ ետևից նայելով եւ վհանեաց) Ի՞նչ է
էղե իմ Երեսիս. . . տիօր ասօրս մրդ մէ գէշ բանմ
իմացեր էք իմ վրաս . . . մր վատ անունս լսեր էք,
ըսեցէ՛ք, ըսեցէ՛ք աշեմ. մր օր մր սահաթ ինծի
մէ ծուռ ճամբամ քալելով տէսեր էք, ըսեցէ՛ք ա-
շեմ. ըպը ինչ է աս բէտ բէտ խօսքերն. (լաղազին
ձեռիները կուրծին զարնելով) աս սիրտ է չէ՛, խօշ քար
չէ՛ . . . սիրտ է մարս սիրտ, ամէն բան զապուլ
չի էնէ. զէրիպիկիտ լինելով մէկէր ես հոգի չու-
նիմ. . . մէկէր ինծի քարերն են բերէ, հը՛, հը՛,
հը՛ . . . (յոուրին) Կէրթամ խանում ապլա, կէր-
թամ, ալ քու տունդ չեմ մնա . . . ատ քու խօս-
քէրէտ ետքը տնովդ ու տեղովդ զիւրալիս ըլլիս,
ինծի պէտք չէ . . . աստից էտեւ հարամ ըլլի քու
մէ բրդուճմ հացդ . . . կէրթամ գուուըները գըյ-
նիմ մուրամ կը . . . ես զաթը մուրալու զէյտէն
սորվեցայ . . . թէ օր հէր քէշ ինծի հաց չտուին,
կէրթամ կալէրուն կտները ժողվեմ կուտեմ կը . . .
կէրթամ մեօշէնէրուն մէջ խոտ ու բանջար կուտեմ,
ձէռքովս մէ բունմ շինեմ կը, մէջը սիթը գըլ-
լիմ . . . խօշ ալ անտից էտեւ ատ խօսքերն անկաճս
չեն համնի եա, խօշ անտից էտեւ բրդուճմ հացդ
աղի արտառնքով չեմ ուտե եա . . . Աստուած տայ,
տագրս լաւ ըլլի, ձէզի լաւ պահէ . . . սալթ ձէզի
լաւ պահէ, գլխս քար՝ թէ ես անօթաւթենէ մեռ-

նիմ կը , գլոխ քար՝ թէ ինսընի հէրսէթ քաշեմ պիտի . . . (ժողովրդեան) Դուք գիտէք թէ մէշէնէրուն հայլնները Աստղծու ստեղծածը չեն . մէկէմ անոնք սիրտ չունին . սիրտ առնին , համտա ձէղնէլաւ սիրտ ունին . ձէզի պէս խայանաթութեն չունին . . . անոնց մէջը ձէզի պէս տալ առնել բարբասանք չկայ . թող իմ տղաս անոնց մէջը մեծնայ , թող եապանի ըլլի , իլլէքի լաւ սիրտ ունէնայ . . . կէրթամ օր մէմ ա խայանաթ մարդկանց էրէսը չտէսնիմ . . . մէմ ա սիրտ ծակող խօրաթաներ չիմանամ . . . կէրթամ պէփասըզ տշխրքին ձէռքէն կազատիմ . (սնևից իւր շորեւր հանելով եւ առնելով) Մնաք բարով տներ , քաղքներ ու իմ ջահլութանս էզիզ օրեր . . . Մնաս բարով խանում ապլա . . . մնաք բարով . . . էւել պակաս հալալ էրէք (ուզում է զնալ , հանդիպում է Զմրուտին՝ երեխան ձեռին):

ՏԵՍԻԼ Զ.

ԶՄՐՈՒԻԾ Եւ ԶԱՐՄԱՆ.

ԶՄՐՈՒԻԾ . — Աղջի , ո՞ւր , ո՞ւր պօղդ թօփլամիշ ես էրե . ԶԱՐՄԱՆ . — (Տղան խլելով եւ համրուրելով) Էկէ հոգուս տունը , էկէ որ էրթանք :

ԶՄՐՈՒԻԾ . — Աղջի ո՞ւր պիտի էրթաս , ինչ դարտակ դարտակ կայներ ես դուս կուտաս :

ԶԱՐՄԱՆ . — (ձեռիլ համրուրելով) Մնաս բարով , խանսւմ մարիկ :

ԶՄՐՈՒԻԾ . — Քա' աղջի , խէլառեր ես , ո՞ւր . . .

ԶԱՐՄԱՆ . — Ես ալ աս տունը չեմ մնա . հէրիք է ինչ որ Դ ամիս ձէզի բեռ էղայ :

ԶՄՐՈՒԻԾ . — (Ժարացած) Աղջի , աղջի , ինչ դեղ կուտես :

ԶԱՐՄԱՆ . — (Երեխան համրուրելով) Հըճպ վերջդ ի՞նչ պիտի ըլլի գառս . հըճպ տիօր քու ձեռք ու սաք էլլէլդ մարդդ սաղ պիտի մնա՞յ թէ չէ :

ԶՄՐՈՒԻԾ . — (Երեխան ձեռիլից խլելով) Էմա՞ն աղջի , տղան տուր իսանը . . . ո՞ւր ան հարսն ո՞ւր է , աշես կէնա ինչ սեւ կատու միջուրնէրէտ անցեր է (շապա զնում է):

ԶԱՐՄԱՆ . — (Երեխան վազելով) Տղաս տու . . . խօշ տղաս ա յէ՞ք կրնա ձեռքէս առնե :

ՏԵՍԻԼ Է.

ՊՕՏՈ , մինակ :

ՊՕՏՈ . — (Ճեռիկը միմեանց փարքած եւ յուսահաւ դիմօֆ) Ողորմած Աստուած , ալ հըճպ փորձութեն , ցաւ , տանջանք մնա՞ց որ իմ գլխուս չբէրես . Ես աս ինչ մեզաւոր մարդ եմ էղե աշխրքին էրեսը . որ դին դառնամ կը՝ առաջս դարտակ կէլլէ . խաղայինս ըշտը լաւ էր , ամսըկան Ֆ մանէթ կառնէի , հէտէն հէչ ալըրին փարան հանէի , ան ա հիմի միւֆլիւզ էլաւ , մնացի անտէր , անտերական , ձմեռ , ցուրտ , դործ չկայ , փող չկայ . Դ ջան վրաս են

ընկե՛՝ հաց գուզեն . . . աս հէնէկ չէ . . . (լոռորիւն) թէ օր աստից էտեւ իմ օղլուշաղիս մէ բրդուձմ ցամաք հաց ա չեմ կարող բերել, ալ ինչի կապրիմ աշխրքին էրեսը. (ծոցին բոյնը հանելով) կուտեմ մէռնիմ կը . . . կնիկս ու տղաքս գուլան գուլան . . . մտէհան կէնեն . . . էտեւ իրենց գլխուն չարային կաշեն . . . էխթիար մարս . . . հըլպթ մէ խէրի տէրմ գըլլի օր տանի պահէ. (բոյնը բերմին մօնեցնելով) աղու . . . լաւ բան . . . մարդ. մէկէն կազատի . . . Մեղք չէ՞ . . . հէր քէշ ինծի էտեւ թուքումուր կէնեն . . . էտեւ ինծի իրենց գերեզմնները չեն թաղե . . . ինչի՞ համար . . . Բպը ես ի՞նչ էնեմ . . . լաւ մարդ էք, ինծի ա մէ գործիմ գըրէք . . . օղլուշաղիս մէ չարամ էրէք . . . չէ՞ օր մէնք ա ինսան ենք . . . հայ-քրիստոնեայ ենք . . . իրարու աղբար ենք (լոռորիւն. ի ցնորս) չէք տա՛ միք տա , . . . (բոյնը կուտէ) Աս ինչ անուշ բան է . . . ովկը կըսէ թէ աղուն գէշ բան է (լոռորիւն): Գլոխս . . . վայ մարիկ ջան, սիրտս . . . սիրտս. (լոռորիւն) իմ քովս հաց չկայ գառս . . . ապլայէտ ուզէ . . . այսի մարդկանցմէնէ ուզէ . . . սիրտս . . . մարիկ մէռայ . . . վայ . . . մարիկ մարիկ ջան . . . տղաքս (բարձրաձայն ձուալով վար կընկնի, եւ փոփր ինչ շարժելից յետոյ կմեռնի. դրսից խոհանոցի պատի փլչելուն սասկաձայն որոսմունիլ կլսուի, յորմէ ընտանիլ սարսափած վագում են դեպ ի բեմը):

ՏԵՍԻԼ Ը.

ԶՄՐՈՒՏ, ՄՍՆԱՆ, ԶԱՐՄԱՆ եւ ՏՂԱՅՑՔ եւեւեւ վազելով.

ԶՄՐՈՒՏ. — Փախիք, աշխանին պատը վիաւ . . .

ՄԱՆԱՆ. — Աստծու խաթեր, տղաքս . . . (Տղայոց յաշ-իլուսելով):

ԳՈԳՈԲ. — (յաղով) Ապլա, վեր հանէ ինծի. (որումունի):

ԶԱՐՄԱՆ. — (օրոցիլ տղային հետ յարշելով) Օգնեցէ՛ք . . . իմունտ . . . (բոյնը զարհուրած եւ են նայում. որումունիլ շարունակում է բոյլ կերպով):

ԶՄՐՈՒՏ. — (Պօօյի դիակը տեսնելով եւ վասրելով) Վախ, աղիս լինչ է էղե . . . (ամենիլ սովորակը կղիսեն):

ՄԱՆԱՆ. — Վախ . . . բէրնէն փրփուր գելլէ . . . աղու է կերե . . . կնքահար . . . կնքահար . . . (դուրս է վազում):

ՄԿՕ, ԳՈԳՈԲ եւ ԱՆԱՆ. — Աղմ, աղմ . . .

ԶՄՐՈՒՏ. — (ծնաց խփելով) Վայ, վայ եավրում, քէզի ովկ աղուեց:

ԶԱՐՄԱՆ. — Մէ իլլէճմ, Աստուծոյ խաթեր:

ՏԵՍԻԼ Թ.

ԱՌԱՋԻՆ Ն, ՊՕԶՕ եւ ՄԱՆԱՆ.

ՊՈՊՈՍ. — (շտապս) Ո՞ւր է ո՞ւր . . .

ԶՄՐՈՒՏ. — Տղիս մէ իլլէճմ, կնքահար ջան:

ՄԱՆԱՆ. — Օտացգ մէռնիմ, կնքահար . . .

ՊՕՂՈՍ. — (դիտելից զի՞նի) **Վա՛խ** (ծնօսաց խիեղով) **ալ ինչ**
իմէճ . . . (դիակից կհեռանայ):

(Պատկեր. ընդհանուր արհաւիրք: Զմրուտ անդադար ծրն-
գացը խիեղով « եալրում, եալրում » կրանչէ, Մանան
դիակին պղուած « Վախ, վախ » ասեղով բարձրաձայն շա-
շիս է. Զարման դիակին վրայ ընկած գուշայ. տղաքը եր-
թեսն դիակին, երթեսն մօրերեսուն երեսը մժիկ տաղով բար-
ձրաձայն գուշան):

ՊՕՂՈՍ. — (արտասուալից աչօֆ ժողովրդեան) **ԱՆ-ՄԷ-ԲՐՈՒԹ-ԱՆ**,
պարապութան էրեսէ, ահան մէ օճազմ ա մարէ-
ցաւ . . . Մէ աղբարը լաւ, մէկալը գէշ . . . էրկումն
ա անգործ . . . էրկումն ա սէնիսաթսըզ փչացան
գնացին, ասքան չօլուխ չօճուղը էրեսի վրայ թո-
ղած . . . Սղբրտիք, ասոնք ձէզի օրինակ, — « Զէ-
նիա՛թ-դէնիա՛թ » :

ՎԱՐԱԳՈՅՔ

Վ Ե Բ Զ.

ՄԵՌՆԻՄ ԻՐԵՆ, ԽԱՍՏՑԵՐ ԵՄ,

ՎՕՏՎԻԼ ՄԷԿ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ.

ՆՈՒԵՐ ԱԽԱԼՅԱՅԱՅԻ ՕՐԻՈՐԴՆԵՐԻՆ.

ԴԵՐԱՎԱՆՔ

ՄԻԾՈ, պախաւ.
ՕՂԻՑԱՅ, նորա կինը.
ԷՂՍԱՆ, նոցա աղջիկը 17 տարեկան.
ԹԱԴՈՍ, նորա եղբայրը 12 տարեկան.
ՍԵԼՎԻ, 70 տարեկան կին.
Ուխտաւոր կանայք, հարսունք եւ օրիորդներ:

Տեսարանը ներկայացնում է Միծոյի աղֆասիլ տունը, որ
Թադրու անկողնոյ մեջ մնած է : Առաւոս է :



ՁԻՇՆ. — Ե վաճառ չե՞մ ո՞ւ ո՞ւ վաճառ ։ ՏԵՍԻ. Ա. Անձն պարզ է այս ։ Ե նաև այս ուստի առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ ։ ԷՂՍԱՆ եւ ԹԱԴՈՍ.

ԷՂՍԱՆ. — (շտապաւ տուն գալով) Թադոս, ծօ' Թադոս,
ծօ' ել վեր, ծօ' էլլեսնէ, ծօ' քէզի հետ եմ:

ԹԱԴՈՍ. — (ժնարարախ) Ե', է :

ԷՂՍԱՆ. — (ժնարարախ) Ծօ' ել վեր, ծօ' տէ ԲԼ, ԵԼ ետ
թաղդ ժողվեմ:

ԹԱԴՈՍ. — Եյ ինչ քաշքռտես կը :

ԷՂՍԱՆ. — Ծօ' տը գրողը բկիտ, վեր չքուիսնէ. Ե'Լ,
թէզ էրէ . Ես տահա թէլիսը պիտէ ժողվել չեմ:

ՕՂԻՑԱՅ. — (դրսից ժաղով) Աղջի, աղջի, ինչ կէնես,
չքուիս գասնէ, օրը ցորէկ էղտա:

ԷՂՍԱՆ. — Քա, թագոսը տէզէն չի էլլէ որ եաթաղը
ժողվեմ:

ՏԵՍԻ. Բ.

Ա.ԹԱԶԻՒԲՆ եւ ՕՂԻՑԱՅ.

ՕՂԻՑԱՅ. — (ժաղով) Ծօ' իշու հորթ, վեր էլլեսնէ. մէմ
աշե արեգակը մւր է զարկե. (մեղմանայն) Ե'Լ մանչս
Ե'Լ, Ե'Լ քանի որ շոգը չէ զօռե էրթանք վանքին
հասնինք. մեռնիմ իրեն խոստցեր եմ:

ԹԱԴՈՍ. — (անկողնոյ մեջին) Հման քիչմ ա թողէք պառ-
կիմ:

ՕՂԻՏԱՅ. — (յաշուտելով) ԾՕ' ալ ինչ պառկիլ է . հէրիք չէզմաւ , քեօվիքի լակոտ . տէ ե'լ , թէ չէ թէքմիւկիս տակը քէզի կառնեմ' խուրտ ու խուշքի շինեմ կը : ԷՂԱՄԱՆ. — Տէ ել Թագոս ջան , ե'լ ե'լ . վանքը անքան ուխտաւոր գնացին օ՛ր :

ՕՂԻՏԱՅ. — (ոժով զարնելով) ԾՕ' տահա շատ պիտի ինձի ճճկուհէցնես , շան էրես :

ԹԱԴՈՍ. — (շարով) Հը , հը , չեն թողնե որ քունս առնեմ :

ՕՂԻՏԱՅ. — ԾՕ' , տահա քունդ չես առե' շան լակոտ .

ըստ սաղ գիշերը շնթռկողը դու չէիր :

ԹԱԴՈՍ. — Ի՞նչ սաղ գիշեր . ինչ դուս կուտաս . տիօր լուս լուէրուն ու օջինէրուն մէջ տապկոտեր եմ . մէմ խապար ես . աշե ինչքան վրաս խածխոտեր են (վեր եղնելով թեւերը ցոյց և սալի):

ՕՂԻՏԱՅ. — Աղջի , տէ թէզմ իտի շանը հալիները հագուր . ըման Աստուծոյ խաթեր թէզ էրէք . քանի չերմս կէնա չէ բոնե , էրթանք համնինք (զնում է):

ԷՂԱՄԱՆ. — (շորերը հազուեցնելով) Թագոս ջան , Թագոս ջան , գիտես , անքան հարս աղջիկ գնաց վանքը օ՛ր ... ահան ահան մէմ ա , ը' , ը' , էտէթի օթիզ գլմանի:

ԹԱԴՈՍ. — Բման տէ հէրիք է . դու դնա , ես հագնիմ կը :

ԷՂԱՄԱՆ. — Հա' զուրբան հա' , դուն հագի . ես մէմէր թամ թէլիսը ժողվեմ որ շալկես տանիս . (զնում է):

ԹԱԴՈՍ. — Վայ , վայ , վայ , աս շոգուն ան զօնա թէլիսը ան սարերէն մվ պիտի շալկէ տանի , ը' , ը' . ես չեմ տանի (մնելով անկողին կինի):

ՏԵՍԻԼ Գ.

ԷՂԱՄԱՆ (յիշ վերջը գալով).

ԷՂԱՄԱՆ. — Քա' վո՛յ ձունը գլխուս . կէնա շնթռկիր է . ծօ' տէ գրողը բկիտ , վեր չքուիս նէ . օրը մժնեց , տահա' . . . քա' , քա' , քա' Թագոսը թաժատան պառկեր է . (Յ անգամ վերմակը կիարշէ վրայէն , բայց Թաղոս կրկին ծածկուելով կպառկի) քա' քա' , Թագոսը վեր չի էլլէ . մէմնես գմս նէ :

ՏԵՍԻԼ Գ.

ԱՌԱՋԻՆՔՆ ԵԼ ՕՂԻՏԱՅ.

ՕՂԻՏԱՅ. — (թարակիշը ձեռիվ) Ծօ' իշու հորթ , քանի մէկ փրփրիս . աղջի , մէ իտոր վրան բաց , մէ ջքը իսի տաք թաժակիշով տաղեմ :

ԹԱԴՈՍ. — (վեր ցատելով) Վայ , վայ , վայ , այմի գէլլեմ ; ահան էլայ :

ՕՂԻՏԱՅ. — Մէմ աշե նիւսիւպէթ , աչուըներդ ուռեր կակալ է կտրե . (զյառուն խիելով) հէրիք չշնթռկիս շան լակոտ . ինչ խալէս օրով սատանան քիւրքը վրատ է ձգե . մեռնիմ իրեն , մէմ վախտին էրթայինք համնէինք . (սպաննալով) աշե Թագոս , մէմ ա պառկիս' սաղ սաղ խաշեմ կը . (զնում է):

ԷՂԱՄԱՆ. — (անկողինը մողվելով) ՏԵՇ թէզ հագի թէզ
Թագոս ջան, թէզ էրէ որ մօրմէս գոզտուցիկ քէ-
զի մէ բազաջմ տամ ճամբան ուտելու:

ԹԱԴԻՍ. — էղան, մւր էրթանք պիտի. Սէֆէրէմ թէ
Մուրութ:

ԷՂԱՄԱՆ. — Խէլառ օղլի ծօ, Խէլառ օղլի. Թագոս
ջան, թէզ էրէ, քէզի մէ հաւկիթմ ա կուտամ:

ԹԱԴԻՍ. — (հազնելով) Աղջի, ինչ էք էփե հետերս
տանելու:

ԷՂԱՄԱՆ. — Անքան բան ենք էփե օր. 9 ջուխտ աբդար
եղով գաթայ, 10 ջուխտ մսի եղով բազաջ, մէ
մէծ թավամ հալվայ, զօնայ լէնկէռիմ դապուր-
դայով փլաւ, խաշած միս, խաշած հաւկիթ. ճիվիւ
պանիր ա ես շատ գրի քէզի համար:

ԹԱԴԻՍ. — Հա ատքան բանը մվ պիտի շալիէ:

ԷՂԱՄԱՆ. — Քա գու, մվ. Խօշ ես շալիէլու չեմ:

ԹԱԴԻՍ. — Հըճպ շալիես ա օրա նէ ինչ գըլի. Խօշ
Զանթողլէ թոռը չես:

ԷՂԱՄԱՆ. — Քա ծօ, էտէթի խէլառ գլմանիս. քա
թէլիսն որ ես շալիեմ՝ էտեւ մօրս զոլթուխները
մվ պիտի ըյնի, չէ որ խեղճ կնիկը հեւանդ է, չի
կընայ քալե. (մեղմաձայն) տէ թէզ էրէ աղբարս,
թէզ... Թագոս, գիտես, ծ հարմնցու տարան առ.
օր վանքը դուռ հանելու. իրիկուան սէմթը արթղ
լիք լիք մարմը հանենք է օր պիտի փեսաները բէրեն:
ԹԱԴԻՍ. — Հըճպ ինչ պիտի բէրեն. գրմի կուտ, կըր-
ւանքան կէս շահի, շնառ մէ մէթէհ բանմ է:

ԷՂԱՄԱՆ. — Քթիտ ըլլի, զօնքանչներուն ու նշանլունէ-
րուն ա մարդ հէջ գդմի կուտ տանի:

ԹԱԴԻՍ. — Է՛ հըճպ ինչ պիտի բէրեն. եա գդմի կուտ,
եա թէ չէ՝ պանտա:

ԷՂԱՄԱՆ. — Զէ զուրբան չէ. եա քիշմիշ լէպլէպու բէ-
րեն կը, եա թէ որ չէ՝ կաղին չամիչ:

ԹԱԴԻՍ. — Շատ չի ըլլի, իշտահնէ ըստ քշօ ըսեցէք:

ԷՂԱՄԱՆ. — Տէ ձունը գլխուտ. դու ինչ գիտես տահա-
փեսին ու նշանլուին ինչ ըլլին որ ատպէս կըսէս:

Դէմ (այսուհետու անուն)

Հայոց պատրիարքական ակադեմիա

Հայոց ակադեմիա Պատրիարքական ակադեմիա

ԱՌԱՋԻՆՔՆ, ՕՂԻՑԱՅ Եւ ՄԻԾՈ.

ՕՂԻՑԱՅ. — (ժաղով) ՀԵյ կիտի, ինչ էղար. օրը ցորէկ
էրիր:

ՄԻԾՈ. — Է՛ տէ շատ վախթ կայ տահա. դուք ա մւր
է, տահա էյրմվորած չէք:

ՕՂԻՑԱՅ. — (Թաղոսին զյուռն զարնելով) Այսի բէմմու-
րատին էրեսէն. տահա տիօր հիմի շնթոկեր էր.
թաթակիշով թէքմիւկով ես ու աղջիկը անձախ վեր
հանեցինք. հը՛ պօյդ վեր չգար:

ՄԻԾՈ. — (զարնելով) Ծօ՛ շանորդի, ինչի մօրդ ճճկուհե-
ցընես կը:

ԹԱԴԻՍ. — (լաղով) Հա տահա ուստէցէս իզին պիլէ չեմ
առեւ:

ՄԻԾ0. — Ո՞վ է թէրմաշ. կարդլով ջարդուբուրդ էղար. մէմ գնա վանքը աղօթք էրէ, քօռ իզանդ բացուի :

ԹԱՒՊ0. — Էտեւ ուստաս ծեծէ կը՝ իզին օր չառնեմ:

ՕՂԻՏԱՅ3. — Հը բէմմուրատ, հըլը մէմ աշե, սատա-

նան ինչ հակառակ է կայնե իսպէս օրով :

ՄԻԾ0. — (Թաղոսին) Տէ պրծի, թէ չէ հիմի սոքիս տակը կառնեմ՝ շան սատակ կէնեմ. (ձեռի մունեն ու խունկը եղանին տաղով) աղջի, ահան իսի խունկ ու մոմերն ա տար թէլիուր դիր :

ՕՂԻՏԱՅ3. — (ձեռից առնեղով եւ այժերուն խեղով) Մէմ ինծի տուր, ը, մեռնիմ իրեն, մեռնիմ ոռւրբ զօրութանը. ախ հըճալ իսի ցաւէս մէմ պրծնիմ պիտի :

ՄԻԾ0. — Աղջի օղուլ, ջուրը տահա շատ սպաղ է գիտես. շատ չլողանաս, էտեւ մսիս ճիպտէն հիւընտնաս կը :

ՕՂԻՏԱՅ3. — Ախ անքան պիտի չափուիմ որ բաղնոց թասով, տիօր մէմ ջանս ոէհէթի. մեռնիմ իրեն, մէռնիմ հրաշքին :

ՄԻԾ0. — Աղջի օղուլ, տղութեն մի էնէ, տահա ջրին աղուն կոտրէլ չէ չայը, մւր մեաց ան սարին ջուրը:

ՕՂԻՏԱՅ3. — Բման մարդ, ինչ կայներ ես՝ դարտակ դարտակ վեր վարես կը. մեռնիմ իրեն, ան ջուրն ա մարդուն վնասէ :

ՄԻԾ0. — Լաւ, հըմը ինչ գիտեմ օղուլ. աղջի, դողն որ մարթէք՝ սիրտը տաք տաք կուլ տուր, չպաղէ. հընես :

ՕՂԻՏԱՅ3. — Բման, ես չիտեմ մարդ, որ էզմա կայներ ես խրատ կուտաս. խօշ առաջի անգամը չէ. մեռնիմ զօրութանը, քանի քանի մարդ պրծէր են ատով. ախ տառօսը ինծի ըլլիր. աս օխտը ամիս է հոգիս էլսւ աս թէրմաշ ջէրմին ձէռքէն :

ՄԻԾ0. — Տէ պրծիք պրծիք, ուշացաք. ես կերթամ, խսնութս բաց է. (Թաղոսին) Ծօ մօրդ չնեղացնես: աշե իմանամ, հոգիս հանեմ կը, (գնում է)

ՕՂԻՏԱՅ3. — (պատուհանն նայեղով) Վայ, վայ, վայ, օրը ցորէկ էղաւ. հիմի ուխտաւորները գնացին, լաւ տեղերը բիւթիւնն աբոնեցին, մենք արթղէրթանք արեւուն ակը տապկոտինք. (Էղանին) ըմա աղջի, տէ թէղ էրէ: Ծօ՝ տիս թէլիսը բակն է. գնա շալիէ տար. աղջի, դուն խէվէնքը վրայ քաշէ, դովները կողպէ, ել էկէ ես կէրթամ (եյրամը զիմին ձգեղով եւ սիալով կելլէ) ը՛, ը՛, մեռնիմ իրեն:

ԷՂԻՄԱՆ. — (Խելիկինը յաշեղով եւ եյրմիուրեղով) Հարսնցուները բիւթիւնն ա տօնաւուր հալվները հագեր էին. Վավաշին աղջիկը ծաղկով գոզնոցն էր կապէ, օր նշաննուն որ իրիկուան գայ վանքը՝ արթղ կտոր բրդուճ ըլլի . . . Քա Թրափին նշաննուն անողէս ըռունակի դէլլզանիմ է օր, էտէթի աղջիկ գլմանի. դէմք, լիպաս, պօյ, պօս, արէգըկին կըսէ ել՝ թէ չէ գէլեմ. գրողի խէղդած Թրափին բաղդը բերեց. մեռնիմ Աստըծու աչիջը . . . Քա իսի մեր գրկցենց մանչը Պատասն ա վանքին ոէմթը գնաց, թէհմինօք ինծի համար է. Քա իօսքս ձեր մէջը

մնայ, քանի վախթ՝ է իտի մանչը իմ՝ էտեւէս ֆընկ
թապլէ կը. (որուրիսն) է ինչ, էփփէյիճէ մանչմէ...
լիզուն քիչմ թլթիկ է հըմը զարար չունի. . . չըճպ
խրխաս փոխեմ. . . ինչ խորհուրդ կուտաք. իսի
խրխովս չիբքին կէրեւամ. . . Դռնէն անցած
վախթը պազի խսպէս իշմար կէնէ ինծի, գիտէք
. . . խրխաս փոխեմ կը փոխեմ. (ուրախուրեամբ կեր-
րայ անուվը բանադու):

ՕՂԻՑԱՅ. — (դրսէն ՏՄԱՂՈՒ) Աղջի, աղջի, աղջի, փուչ
արեւ աղջի, բուզասսախ, թէզ էրա, դուս չքուէ,
ինչ կէնես:

ԷՂԱՄԱՆ. — (անուկը քողմելով) Ըման, քթէս ու բէրնէս
բերեց. էկայ քա, աչան էկայ. (երբաղով) Ղամէթ
չունիմ էղէ, փառք կամեցածին:

Տեսարանը փոխուում է, Խելառ օղի վանիը բարձր շերան
սուրուը ձորակի մէջ ։ վանիի բայիայուած պատերը միայն
կերեւան. ձորակին մէջ կվագէ մէծ առուակ մը, որուն
իով ևնկուած երկու բարձր բարժի ծառեր, ուխտառ կանայ
հարսմեր եւ աղջիկմեր ծառերի շուրջը, ումանի նասած կիս-
սին, ումանի հաց կուտեն, ումանի կխաղան:

ՍԵԼՎԻ. — Քա, կըսեն, շատ կարդումքէն խելսեր է.
ախ քուանամ ես. իմ ա մանչս ատ սէվտովը մատղաշ
մատղաշ սեւ հողը մտաւ, ախ ատ կարդմունքները
հանօղին ճիտը ատկը մնայ. աղջի, աղջի, Զէրէթ,
մէ պաւամ ա ջուր առուր խմեմ. (ջուր են տղիս եւ ճա-

խաչակնիուելով կխմի) ը, մեռնիմ զօրութանդ. աղջի.
մեծ շիւշէն լից, հետերս տուն տանինք:
(Մուզիլը այս միջոցին կչափ, եւ ջամիլ հարսմերը ու
աղջկերիլ խումբ խումբ բաժնուած կխաղան երգելով, պա-
ռաւ կանայյ զանազան ձեւերով լոխիկ կխօսին. Սկզի երթեմն
երթեմն ջուր կխմէ խաչակնիուելով:)

ՕԲԻՌԴԱՅ ԽՈՒՄԲԸ. — Զըփփէկ զըփփիկ զարն է.
էլլէն էլլէն ալն է.

Իմ տալըս տախտըկուն է,
կանանչ կապան գլխուն է.
Բէրանս առայ՝ լէզի է,
Բէրնէս թափածը գինի է.
Գինի գինի լէճէրուն,
զարդ մանուշակ հարսնէրուն,
Տանձ ու խնձոր աղջիկներուն,
Քըթոցըմ գեղ մանչէրուն:

ՀԱՐՄՆԵՐՈՒ ԽՈՒՄԲԸ. (երկերկուս միմեանց գրկելով):

- | | |
|-------|------------------------|
| Թ. 1. | Տակդ ինչ կայ. |
| Թ. 2. | Եօրդան տէօշէկ. |
| — | Վրատ ինչ կայ. |
| — | Աստղ ու լուսնեակ: |
| — | Անան նէ պիշիրմիշ, |
| — | Թարխանա. |
| — | Սալլա պէնիմ արխամա: |
| Թ. 3. | Մեր հաւը ձեր պաղչան է. |
| Թ. 4. | Մեր պաղչան է. |
| — | Քըշէ քըշէ գայ. |

- Քըշեմ քըշեմ չի գայ :
 - Մախաթը միսը կոխէ՝ գայ .
 - Կոխեմ կոխեմ՝ չի գայ,
 - Տաք ջուրը վրան լից գայ .
 - Լըլեմ լըլեմ՝ չի գայ . (կրկ.)
 - Թ 5. Մեր հաւը քանի մաղ հաւկիթ է ածե
 - Թ 6. Մաղու կէս :
 - Ի՞նչ էրիր .
 - Ծախէցի :
 - Փարան ի՞նչ էրիր .
 - Հինա առայ, հարսիս ձեռքն ու
ոտքը դրի :
 - Ձեր էրդէցէն մուխ կէլէր . ան
ի՞նչ էր .
 - Հարսս էր պառկեր :
 - Ի՞նչ էր բերե .
 - Մանչ .
 - Անունն ի՞նչ դրիք .
 - Ստեփան :
- ԲՈԼՈՐԸ. — Ստեփան, Ստեփան, շաղքը շուղքուր
Ստեփան (կրկ.)

ՕՐԻՈՐԴԱՅ. ԵՒ ՀԱՐՍԱՆՅ ԽՈՒՄԲԸ ՄԻԱՍԻՆ .

- Զօպան չօպան ,
- Լէփփի չօպան ,
- Պիզըմ դոյին հանկի տաղտա .
- Ալէ տաղտա :

- ՆՔ լիկ .
- Խուրմա :
- ՆՔ իշէր .
- Պուռմա :
- Տավուլիլէն կէլէլս՝ եօխսա զուռ-
նայինէն .
- Տավուլիլէն :

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ ԻՐԱՐՈՒԻ ԹԵՒԵՐՈՒԻ ՏԱԿԻՑ ԱՆՑՆԵԼՈՎ .

Թփր, թփր, թփր, թփր (ասեղով կյաշուին ձորին
խորերը հեռուեկն կերեւին Օդիսայ եւ իւրայինին):

ՍԵԼՎԻ . — Աղջի, գրողի խէզդած Օղիտան էկաւ լո-
զանալու . նէօպէթը չտաք, ես գամ մէմ ա լողա-
նամ :

ՕՂԻՏԱՅ. — (հասեղով) Բման, գաղրեցայ. (էղանին) աղ-
ջի, թասը հանէ, մէմ էրթամ լողանամ :

ԷՂԱՄԱՆ. — Քա շատ լողացող կայ :

ՕՂԻՏԱՅ. — Բման, անոնք ջահիլ են, թող քիչմա ետ-
քը լողանան :

ՍԵԼՎԻ. — (չարացած) Աշես ի՞նչի :

ՕՂԻՏԱՅ. — (չարացած) Բշոը անտի :

ՍԵԼՎԻ. — (աղջկանց) Աղջի, նէօպէթը մարդու չտաք :

ՕՂԻՏԱՅ. — (դեպ ի աղբիւրը զնալով) Աշեմ մւմ բէրնէն է
ընկե :

ՍԵԼՎԻ. — (քեւկն ժաշելով) Տէ, խուշքէ տեղդ վար . աս

մւրտեղ է. էկար չէկար հըմը լողանաս. սասպաղ-
տանս ի բուն ասքան մարդ բէքլէյէ կը :

ՕՂԻՑԱՅ. — (Եղասիին) Աղջի, իտի թասը բե աշեմ :

ՍԵԼՎԻ. — Աղջի նէօպէթ միք տա :
(Միմեանց խաշլուտեղով կերպան աղրիւրը) :

ՏԵՍԻԼ 6. Աղջի աշեմ :

ԹԱՅՈՒՅՈՒՆ Յանուս մորման մորման մորման
մանս մանսով յանուս պարսկութ պարսկութ պարսկութ
:(Պարսկութ ու լուսին մանսով մանսով պարսկութ
ոյ այս մանսով նոր սի պարսկութ պարսկութ — պարսկութ
ոյով ու նիւ. Կուր ու զարչ պարսկութ պարսկութ
պարսկութ պարսկութ պարսկութ պարսկութ պարսկութ

բա մանսով լուս եղ բա մանսով լուս (լուսան) — պարսկութ
պարսկութ պարսկութ պարսկութ պարսկութ պարսկութ


: լուս լուսուր լուս ան — պարսկութ
ու ու նշիգ բա մանսով լուսուր լուսուր պարսկութ
լուսուր լուսուր պարսկութ



: պարսկութ պարսկութ պարսկութ պարսկութ
զամս զամս (լուսուր) — պարսկութ

: զամս զամս զամս զամս (պարսկութ պարսկութ) — պարսկութ

: զամս զամս զամս զամս (պարսկութ պարսկութ) — պարսկութ

: զամս զամս զամս զամս (պարսկութ պարսկութ) — պարսկութ





ՀՀ Ազգային գրադարան



NL0240363

